


5107



1909

ԱՕՁԻ ԱԱ. ՊՐՈՅ

ԱՆԱՐԴԱՐ ԴԱՏԱԿՈՐՆԵՐ

bh

ՔՄԱՀԱՃՈՅՔԻ ԶՈՀԵՐ

(88)

Քառասուն եւ ութ օր եղիպատճի բան



ԳԱՀԻՐԵ

1909

ԱՕՅԹ ՄԱԿՐՈՅ

9(47.925)

0-20

ԱՆԱՐԴԱՐ ԴԱՏԱԿԻՈՐՆԵՐ

Ե

ՔՄԱՀԱՃՈՅՔԻ ԶՈՀԵՐ

Քառասուն եւ ութ օր եղիպտոսի քանիս

ԳԱՀԻՐԵ

1909

6540.

ԵՐԿՈՒԻ ԽՈՍՔ

Մարդկային ընկերութեան մէջ յաճախաղէպ եղող ցաւալի պատահարներէն չէ զլիսէս անցածը, այլ իր տեսակին մէջ եզական դժբաղդութիւն մը, պատրաստուած օրէնք եւ արդարութիւնն սրբապղծող անարդար դաշտուներու կողմէ:

Կը հրաւիրեմ հանրութիւնը լուրջ ակնարկ մը նետելու գրեյքիս բովանդակութեանը վրայ եւ նկարագրուած դեպէնու ընթացքին դատելով տալ հարկ եղած վիճուք:

Առանց նկատի առնելու նիւթական բայցայեալ վիճակս, արժան համարեցի հրատարակել սոյն իրողութիւնները որպէս զի չար լեզուներ կարկամին եւ բուժին գայրակղեալ մտենք:

ԱՅՀ ԱԿՊՐՈՅ

776  
39

2004





## ԱՆԱՐԴԱՐ ԴԱՏԱԽՈՐՆԵՐ

ԵՒ

## ՔՄԱՀԱՀՈՅՔԻ ԶՈՀԵՐ

Քառասուն եւ ութ օր եղիպտոսի բանե

Ա.

Ամէն ինչ որ մահացու մեղք կը կոչուի,  
ամէն ինչ որ կրօնի սրբութեան դէմ նախատինք,  
ազնուութեան, մարդասիրութեան, անկեղծու-  
թեան և վերջապէս արդարութեան դէմ ջլատիչ  
ոտնձգութիւն կը համարուի, դարերէ ի վեր  
ձագկուած, արհամարհուած է իմաստասէրներու,  
օրէնսդէտներու և փիլիսոփաներու կողմէ :

Անյիշատակ պատմական ատեններէ սկսեալ  
մինչ ներկայ լուսաւորեալ ժամանակներ, թէ՝

ի՞նչ զոհեր տուած է մարդկութիւնն արդարութեան համար. պատմութեամբ իսկ ճշգել անկարելի կը լինի շատ անդամ :

Հանրային աղէտները կը ծնին անարդար ժողովրդապետի մը, բռնակալ վեհապետի մը պարզ քմահաճոյքներէն : Այս պարագային է որ, անիրաւուած մարդկութիւնը դիտակցութեան եկած՝ առանց յուսահատելու կը միշտ իր կոխը, ըլլա՛յ մամուլով, ըլլա՛յ զինու զօրութեամբ, և կը տեսնենք որ, արդարութիւնը կուգայ տիրապետել օր մը և մարդոց նուիրական իրաւոնքները կը ճշգուին :

Ասով հանդերձ, հանրութեան ճակատադիրը վարելու կոչուած օրինաց գործադիր մարմինները, որոնք նոյնիսկ կ'երգնուն յանուն ճշշմարտութեան, չը կոխուելու արդարութիւնը, շատ անդամ չեն դադրիր խաթարելով անորնուիրականութիւնը, անձնական դժուճ հաշիւներով, շահամոլութեամբ, կաշառակերութեամբ և կողմնակցութեամբ կապտել մէկ կամ միս կողմի արդար իրաւոնքը :

Այս գասակարգիներն ալ պղտիկ բռնակալներն են որոնք իրենց սկզբունք ընտրած են մակարոյժ նկատումներով միշտ ճնշել տկարգոյնին : Ասոնք են որ անտանելի կը գառնանք

որովհետեւ ինչ որ կ'ընեն, ծածկուած կը մնայ հանրութեան աչքէն, ըստ որում անիրաւուածը, ի հարկին անզօր ու անձեռնհաս կը գտնուի իր ձայնը լուելի ընել տալու հանրային շրջանակներու մէջ և արդարութիւնը աղերսելու :

Այս գասակարգիները պիտի մնան ց'որչափ դարերը տևեն, դերբնական յեղափոխութեան մը հակամարտ ճիգերն իսկ չպիտի կարողանան հակաղդելու ասոնց սադայելական ու գժոխային արարքներուն :

Արդ, հանրութեան հասարակ գասակարգի տկարագոյն մահկանացուները, որոնք զուրկ են նիւթական, բարոյական, ամեն կերպ պաշտպանութենէ, որբ, լրեալ ու անտերունջ, տարակոյս չկայ որ պիտի մնան միշտ կամայականութեան անիրաւուածներ, օրինաց մակարոյժ վարիյներու յիմահաճոյից միակ զիհեր :

## Բ.

Գարերէ ՚ի վեր, գերիշխան-տիրապետող կառովարութեանց ձեռքի տակ ամէն կերպ հալածանքի ենթակայ հպատակ աղդերու մնացորդները սարկութեան լուծէ աղատելու համար,

գէթ երկու չարեաց վոքրադոյնը նախամեծար  
համարելու դիտումով ստիպուած են թողուլ  
իրենց հայրենիքը, և փախչիլ, փախչիլ հեռուն  
որչափ կարելի է, ապաւինելով այս կամ այն  
կառավարութեան ու երկրին ապրելակերպի  
պայմաններուն :

Տիեզերական այդ տարօրինակ խուճապի  
խաչաձեւումի մէջ, Հայ ազգի փախուատի ճամբան  
ամենէն խոշոր համեմատութիւնն ստացած է,  
որովհետեւ հպատակ ազգերու մէջ, ամենէն խոշ-  
տանդուածն, ամենէն անիրաւուածն ու արիւնքամ-  
ժողովուրդը Հայը եղած է. զարմանալին սա է  
թէ՛ Հայը, իր բնաշխարհէն դուրս ալ, ո՛չ նուազ  
զրկանքներու և դասալքումի ենթարկուած է,  
ու ասոր պատճառը հայու ներքին անմիաբա-  
նութեան, իրարատեցութեան և միմևանց հան-  
դէպ ընդհանրապէս սնուցած անհամակիր վե-  
րաբերումներու անպարտելի ողին եղած է :

Նիւթական թէ՛ բարոյական ներքին պառա-  
կտումները միշտ անձնական դժուճ հաշիւներու  
արդիւնք, մեծ դեր խաղացած են հայու ներքին  
կեանքի մէջ, անոր գոյութեանը սպառնացող և  
զայն ուրիշ ազգերու քով ծաղու նշաւակ դար-  
ձնող ախուր ունակութիւններու հետ :

Ասոր ո՛չ ոք կրնայ հակառակը պնդել,

օրինակնելը մէջուել են պերճախոս, և արդիւնքը  
յայտնի :

Միւս պակասութիւնները ասոնց երկրոր-  
դական, երբորդական համեմատութիւններէն կը  
ծնին :

Բնթերցով հասարակութիւնը թերես զար-  
մանայ առաջին առթիւ, այս բացատրութեանց  
համար, բոյց վատահ եմ որ երբէք չպիտի վա-  
րանի ձայնակցիլ ինձ, երբ հաճի լուրջ ակնարկ  
մը նետել գրքոյիփս բովանդակութեանը վրայ,  
հասու ըլլալու այն ամեն զրկանաց, տառապանք-  
ներուն, որոց ենթակայ Եզայ քառասուն և ութ  
օր անընդհատ Եղիպտասի տեղական բանտին  
մէջ, բռունցքի հարուածներու տակ արիւնլուայ,  
կրօնային ամեն տեսակ սրբութեան գէմ եղած  
հայհուներու ականջալուր, թուք և մաւրի մէջ,  
եւ այս ամէնը, արդարութեան գործադիր պաշ-  
տօնեայ ճանչցուած մարմիններու կողմէ՝ սոսկ  
գոհացնելու համար անարդար, անխիղճ մարդու  
մը պարզ քմահաճոյքը :

Փ.

Թէ ի՞նչ անցաւ դիմէս

Հայկական կոտորածի թուականին, կ. Պօլոսյ  
Պապը Ալիի գեղքէն անմիջապէս վերջ, փախըս-  
տական հայ զաղթականներու շարքին մէջ եղիպ-  
տոս ապաստանեցայ, ազգականական և ընտա-  
նեկան կարևոր անդամներու սպաննութեամբ  
անպաշտպան ու որբ մնալուս համար :

Հայրենիքիս մէջ, 'ի Պօլիս, օրինական նը-  
շանտուութեամբ ինձի համար խօսեցիալ երիտա-  
սարդը մեռած ըլլալով, այն թուականէն որտա-  
կոտոր ու վշտահար որոշած էի չ'ամուսնանալ,  
և որովհետեւ, կոտորածը իմ բաժինս ալ բերելով,  
ինչպէս վերը յիշեցի, խլած էր ինձմէ ընտանե-  
կան և ազգականական մոտաւոր պարագաներս,  
որոնք միակ խնամատարներս էին, պարտաւոր-  
ուած էի հարուստ ազգայիններու, հայրենիքիս  
ծանօթ փաշաններու և բրէնսներու տուններու մէջ  
փոքրիկ երեխաններու խնամատարութիւն ընել,  
կար կարել, ճերմակեղէն պատրաստել և ասոնց  
փոխարէն — տառապաղին և չարքաշ աշխատու-  
թեան մ'ի վարձ — հոգալ օրական սնունդիս և  
բնակութեանս ծախքերը, խիստ համեստ միջոց-  
ներու տակ:

Յարդ այս չարշարանքներու երկար ու միօ-  
րինակ շրջանը կը մառցնէր ինձ ուս պարագան-  
թէ՝ ուր որ գործեր էի, առանց աննշան բացա-  
ռութեան հաւատարմութեամբ ու խոհնեմ՝ զոր-  
ծունէութեամբ արժանացած էի համակրութեան  
ու գնահատութեամբ, ասով հանդերձ, ո և է առվէ  
մը գործէ ձեռլնիթափ ըլլալս կամովին հրաժար-  
մամբ տեղի ունեցած է և աշխատած ո բոլոր  
տուններէն ալ անազարտ վարք, բարք ու հաւա-  
տարմութիւն հաստատող վկայականներ ստացած  
եմ, որոնք այսօր քովս պատրաստ են :

Ո'չ նուազ ուշագրաւ պարագայ մ'է նաև  
թէ՝ անգործ օրերուս մէջ, տարիներ առաջ գոր-  
ծածս տուններէ օգնութիւններ ստացած եմ և  
այս՝ անոր համար որ, երախտագիտութեամբ և  
համակիր վերաբերումով յիշած են անցեալին մէջ  
իրենց նուիրած ջանքերս :

Սոյն շրջեկ կացութեան մէջ երբէք աղջիս  
վրայ բեռ չեմ եղած և նոյն իսկ — որովհետեւ  
տեղն է ըսել — կը համարձակիմ յօցուրաբելու  
թէ՝ մէջ ընդ մէջ, կարողութեանս ներած չափով  
նիւթական ու բարոյական ձեռլնառութիւններ  
ըրած եմ գաղթական եղբայր և քոյր արենա-  
կիցներուս, ինչ որ, հոգեկան մեծ միջթարութիւն

մ'եղած է ինձի, իրը իմ ամբողջ ջանագրութեանս միակ զեր ի վեր հարստութիւնը :

Այս պարագաներու վրայ ծանրանալ թէրես անձնագովութեան տան էր զիս, հետեաբար թողւով որ դիս ծանցողները իրենց բարեացակամ ու խղճամիտ վկայութիւնները բերեն այս մասին, կ'անցնիմ այն որտաճմիկ միջադէպին որ կեանքիս կէսն սպառեց :

## Պ.

Նախորդ տարւոյ սկիզբներ, կարծեմ ճիշդ Յունիարի 8—9 ի օրը, Եգիպտոսի Կառավարական պաշտօնատարներէն Ալի Պէյ Ապուլ Ֆութուհի կողմէ վարձուելով ամսական Զ ու կէս սկիփ վարձքով խնամատար կարդուեցայ իր երկու փոքր զաւակաց :

Մատուցած ծառայութիւններէս խիստ գոհ, շատ անդամ իր գոհունակութիւնը կը յայտնէր ինձ ու կը քաջալերէր :

Անցեալ ամրան սկիզբներ յիշեալ Պէյը օդափոխութեան համար Եւրոպա ուղեւորելու առթիւ, զիս ալ իր Հանըմի հետ Ազեքսանդրիա զրկեց՝ քանի մ'ամիս հոն մնալու :

Եւրոպա ուղեւորելոն մէկ ու կէս ամիս վերջ, Պէյը նամակ մ'ուղղելով Ազեքսանդրիա իր բնտանիքին, կը յայտնէր թէ՝ Եւրոպայէն գարձին աւելի աժան վարձքով, ուրիշ սպասուհի մը պիտի բերէ իր զաւակաց իրը խնամատար, հետեաբար, կը յանձնաբարէր միենոյն ատեն որ ինձի իմաց տայ այս պարագան, որպէս զի ուրիշ գործ վիճուռեմ:

Հանըմը, իր ամուսնոյն սոյն յայտաբարութիւնը հազորդեց ինձ, նաև խնդրելով որ այս պարագան ո և է գյոհոհութեան պատճառ չըլլայ :

Ասոր վրայ, առանց երբէք ցաւելու և նոյն խսկգոհունակութիւններս յայտնելով իրեն, կարճ ժամանակամիջոցի մէջ իրենց համակրանաց ու վստահութեան արժանացած ըլլալուս համար, մեկնեցայ ի Դահիրէ, յանձնաբարագիր մը բերելով իր ապարանքի սենեկապետներուն, որ անձնական գոյքերս, որոնք փակուած էին զիշերելու համար ինձի յատկացուած սենեկի մէջ, ինձի յանձնէրն :

Մառաները ընդունեցին զիս, և սենեկս քանալով սկսան վար փոխագրել գոյքերս, կառք գնելու համար, որ արգէն պատրաստ էր դրան առջեւ :

Ինչ որ եղաւ զարմանքս, առ է թէ՝ տունահասնելուո՛, տեսայ որ խոշոր թէլիս ի մը մէջն զոր Պէջի տանը մէջն իմ սենեակէս վար փուխադրելու ատեն անվաս էր ու կարուած, արժէքաւոր հագուստներուս երկու խոշոր ծրարները հանուած են, և թէ՝ թէլիս ի բերանի կարերը քակուած ու սիճիւն ով միան կարուած :

Այս պատահարի վրայ այլ յայլմէ եղած՝ կառապանի օձիքէն բռնեցի, թէե ճամբան, կառքի հետ եկած ատենս բան մը չէի տեսած. բայց պնդեցի որ եթէ, գիտէ ճշմարտութիւնը յայտնէ ինձ :

Կառապանի հետ վերադառնալով Պէջի տունը՝ խնդիրը բացի դռնապաններուն, թէե այս վերջինները ուրացան բացարձակապէս, բայց անոնցմէ մին՝ Անիես Խալիլ, որ կերի ի թէ՝ մեզսակցութիւն չունէր եղածին մէջ, տեսնելով արտասուագին վիճակս, երբէք չը քաշուեցաւ աչքի շարժ ու ձեւերով և զանազան նշաններով հասկցնելու ինձ որ պօզչաները վերցուած էին սեխաներէն Ապշիլ Հալիմի ձեռամբ, որ ինքն իսկ թէլիսը վերի սենեակէն վար փոխադրած և միւսներն ալ վար առնելու ատեն բաւական ուշացած էր :

Աւ նկատելով որ, յիշեալ Ապտիւլ Հալիմ:

ճշմարտութիւնը չը խոստովանելէ ի վատ սպառնական ու նախատալից խօսքեր ալ կուզդէ ինձ երկու կառապանները հետո առնելով գիմեցի Ապշիլ ի պահականոց, տուածս պէտք եղած բացարտութեանց ու լալադին թախանձանքիս վրայ անմիջապէս ոստիկանները զրկուելով՝ հանբերուեցաւ Ապտիւլ Հալիմ :

Սա թէե շորթողներու յատուկ ձեռական խոսափումներով կուրանար ծրաբներու վերցուցած ըլլալը. բայց իր գէմքի վայրկենական գունաւորումները և բռնազրօսիկ պօռչտուքները միշտ արտայայտին նշաններ կ'ընդունուէին ոստիկանութեան մօտ :

Մուալիինի հրամանին վրայ, անմիջապէս հանկանչուելով գողերու մասնաւոր հետազնդիչ գաղոնի ստիկան արաբ մը, յանձնարարաւեցաւ իրեն որ առանձին սենեակի մը մէջ իրենց պաշտօնին յատուկ ձեռական քննութիւններով ջանալ խոստովանցնել Ապտիւլ Հալիմ և իրողութիւններան բերեան բերել :

Մուալիինի հրամանը գործադրուեցաւ և քառօրդ ժամ՝ վերջ յիշեալ ստիկանը վերադառնալով՝ ձեռակերպութիւններով՝ հասկցոց Մուալիինին թէ՝ նոյն ինքն Ապտիւլ Հալիմն է գողը և ինձի գառնալով սրտապնդիչ խօսքերով

վստահացուց որ դադրեցնեմ արցունքս : Մուշագինն ալ միենոյն վստահութիւնը տալով ինձ՝ աթոռ մը հրամցուց որ նստիմ, յայանելով նաև թէ՝ քանի մը վայրկենէն ծրաբներս ինծի պիտի յանձնուէին :

Սոյն քննութիւններէն վերջ, ուրիշ դադանի սստիկան մը ներս մանելուլ, նշանացի դուրս կանչեց Մուազինը, ամրաստանեալ Սպափիւլ հաշիմը դուրս կը գոնուէր առաջուընէ, ասոնք դուրսի սենեակներէն միոյն մէջ կարգ մը դադատագողի խօսքեր ընելէ յետոյ, ինձուստած գէմքերով ներս մանելով՝ արհամարական նայուածք մ'ուզզեցին ինձ, ու ես սոյն անակնկալ իրադարձութեալ . . . ու բարկաճայթ երեսոյթի հանգէպ ընկճած՝ հաղիւ ամբողջ ոյժս հաւաքեցի և համարձակեցայ Մուազինին հարցնելու թէ՝ ինչ պիտի ըլլար ինդրոյն վախճանը :

Բայց եկուր տես որ, ամէն ինչ դուրսը կարդադրուած ու կանոնաւորուած էր . . . :

Մուազին կծու ակնարկութիւններով հասկըցուց ինձ որ պարզ զրպարտութիւն մըն էր բրածս, և թէ՝ հարկ չի կար երկար բարակ դլուխ ուռեցնելու . . . :

Որի՞ ինդրել:

Երարներս գողցնել տալուս ցաւը մառցայ,

և պահ մը խորհեցայ թէ՝ արդեօք, արդարութեան գործադիր այսպիսի կարեոր պաշտօնեցայ մը որմէ՞ արտօնուած էր կշտամբել ինդրաբրկու մը, որու ամէն կերպ բացատրութիւններն լսելու և օրինաց ձեւակերպութիւններն լրացնելու պարտական էր յամենայն գէպս, ու այս ամէնը բարձր սիրապիեսութեան մը արդարասէր հովանաւորութեան ներքե կազմակերպուած արդարութեան ատեաններէն մէկ կտորին մէջ :

Փութացի սոյն նկատումներով զգացնել յիշեալ Մուազինին թէ՝ ինքը պարտական էր, արդարասէր ըլլալու համար օրինական միջոցով քննութիւններ յառաջ տանիլ, թէ՝ այդ վարմունքը լաւ տպաւորութիւն չէր թողուր գաղթական ինդրաբրկուի մը վրայ որու նմանները խաղաղութեան և արդարութեան սիրոյն, կեանքի և ինչը ապահովութեան համար էր որ եկերէին ապաստան գանել այս երկիր, և թէ՝ այս ամենուն հակառակ ու և է վարմունք մեղք մըն էր օրինաց նուիրականութեան հանգէպ, որմէշատ բարիքներ ակնկալելու իրաւունք ունէինք :

Մուազինը թէնե կը ջանար խժալլուր խօսքերով խեղել ձայնս, բայց վերջ ի վերջոյ, կանխամտածուած . . . հրահանգաւ մը յանձնարարեց նշանակեալ դադանի սստիկանին որ

իմ և կառապաններու ընկերակցութեամբ երթայ անդամ մը աչքէ անցնելու ցոյց տուածս ու կասկածելի համարածս ծառաներու սենեակները :

Ապարանցի գուրսի երկաթեայ վանդակորմի առջև հասնելնուս, նոյն ոստիկանի, Ապարակ Հաւիմն ու ծառաները անմիջապէս վանդակորմի երկաթեայ գուռը բանալով անդին անցան ու գուռը կզարեցին արգիլելով իրենց ընկերանալս ու իրենք անդին, տանը ներքին գրան ետեները իրը թէ խուզարկութիւններ ըրին . . . վառուած լուցքիով մը, չը մոռնալով նաև գաղտադողի փափալ . . . իրարու ականջին, մինչ ես լուզագին կը պազատէի որ քննութեան կերպը այդպէս չէր և թէ պարտական էին այս ինչ ու այն ինչ սենեակները աչքէ անցունել անպատճառ :

Նոյն միջոցին, Ահմէտ Խալիլ, որ ինչպէս յիշուեցաւ վերը, մեզակցութիւն չունի եղեր, վանդակորմի անդիի երեսէն մօտենալով ինձ գաղտնաբար ըստ որ ծրարներս պահուած են ըստապի մէջ ( ձիստան ) :

Այն ատեն խնդրեցի որ զիս ալ մէկոեղ առնելով ըստապի աչքէ անցունեին, բայց ոստիկանը այլ ևս դիմէ ելած սկսաւ հայոյուշ

թիւններու ամենէն պժգալին, ամենէն նախատականը տեղացնել գլխուս, սպառնալով որ, եթէ ըերանս բանայի զիս ներս քաշելով լրաւսապի իմ ձիկերու ոտքերու տակ ճղմել պիտի տար և թէ՝ լաւ տփոց մը պիտի քաշէր ինձ :

« Կեավուռնե՛ր, աւելցուց, ա՛յս, ես ինչ հայհոյեմ այն Սուլթանին, այն թուրք կառաւ վալութեան, որ զձեղ մէկիկ մէկիկ կրակի մէջ չայրեց և թողուց որ գաք ապականէք այս երկիրը, ուր պիզճ քրիստոնեաներուդ ձեռք քաշել անտանելի եղած է մեզի, կեավուռնե՛ր, հոս ինկիլիզին կիւլէնմիշ եղած էք :

Մարդու լրբութեանը չափ չը կար, կառավարութեան ա՛չքը լոյս . . .

Պահականոց գառնալով, սոյն պարտաճանայ ոստիկանը վութաց իր համարը ներկայացնել Մուավինին, յայտնելով թէ՝ « և է կասկածելի բան մը չէ նշմարած, և եղածը պարզ զրպարտութիւն մ'է :

Ոստիկաններ թիւս բռնելով՝ փառաւորապէս ճամբու դրին զիս, յանձնարարելով որ երեւակայեալ ծրարնեւը ուրիշ տեղ փնտռեմ :

Յուսահատ, գոնէ ականջներս խվելու համար ամեն կողմէ տեղացող նախատական խօսքերուն գէմ, ետ գարձայ տունս ուժասպառ,

խելակորոյս ըլլալու աստիճան նուազկոտ ու չարչարուած :

Վաշի քեղ արդարութիւն, որ բառ մըն ես  
միայն պիզմ շրթունքներու վրայ :

Պահականոցի սոյն վարմաւնքը այն աստիճան  
նողկանք պատճառեց ինձ որ, այլևս զղուած՝  
որոշեցի մառալ կորուստու, զոր սկիզբէն չէի  
վայելած արգէն, կապերը տարիներով փակուած  
կը մնային, այնչափ անդին խորհրդաւորութիւն  
մ'ունէին այդ ծրարներն ինծի համար, անցեալի  
ջախչախուած ծրագրէն վերջ, Ու որպէս զի ա-  
մենայն ինչ կատարեալ ըլլար իմ տառապալից  
կեանքի մէջ, բնութեան անմեկնելի կատակովը  
փշուած իմ յոյսերու ու երաղներոս արթնցնող  
յիշատակներու այդ փոշին ալ ցնդելու էր . . .  
այս' . . . :

Աշխարհիկ տառապանքներու մէջ, ցաւառիթ-  
պատահարներ ալ կան որոնք թէե իրենց տե-  
սակին մէջ անհշան համեմատութիւն մը կը  
ներկայացնին, բայց ոլարագաներու բերմամբ,  
շատ անդամ ամենէն խորունկ յուսահատութեան-  
կը մատնեն գժբաղդ ենթական, ու կարծես  
տեսակ մը սթափում ներգործելով տառապեալ  
մարդու վրայ, երկար, շատ երկար խորհրդա-  
ծոթիւններու կը թելադրեն զայն. թէ արդեօք

այս կամ այն դժբաղդութիւնը անխուսափելի  
պատիժն եղած ըլլայ անդիտակցարար ապրուած  
մեղապարտ շրջանի մը, յանցապարտ ընթացքի մը:

Այս տրամաբանութիւնը աղէկ՝ բայց գործ-  
նականի մէջ թէ ինչո՞ւ հակասական, ահա այս  
էր որ զարմանք կը թուէր ինձ, քանի որ խիզնս  
հանգարտ էր :

Բնութեան օրէնքներու մէջ հակասութիւն-  
ներ կան՝ որոնք ամենէն յուսահատականներն են:

Ասպարէզը չարերուն է ընդհանրապէս :

## Ե.

Վեց ամիս անցած էր այն օրէն ի վեր, ու  
տակաւին ու է գործի գնացած չըլլալով, նիւ-  
թական կարօտութիւնս տակաւ կը ծանրանար,  
պարտաւորուած էի տանիւ այդ բեռը, քանի որ  
ուրիշ պաշտպան չունէի :

Վերջապէս 1908 Դեկտ. 2ին, խել մը դըժ-  
ուարութիւններէ վերջ, յաջողեցայ փիանիստ  
Տիկին Քուրժիմի միջնորդութեամբ, որուն ծանօթ  
էի առաջուընէ, լնամատար կարգուիլ, եէկէն  
իսմայիլ փաշայի եղբօր փեսայ Մուհամէտ Պէյ  
Ղալիպի փոքր որդւոյն՝ ի Հէլվան :

Դեկտ. 36 առաւօտ, Գուրպահն Պայրամէն  
2-3 օր առաջ արտօնութեամբ Գահիրէ և կայ  
որպէս զի բնակած սինեկիս մէջ փակուած գոյ-  
քերէս մաս մը հետո առնեմ, որոնք կրնային  
պէտք ըլլալ ինձի, պայրամի տօնի օր :

Հոս անցողակի ըսեմ որ, Այի Գէյ Ապուլ  
Ֆութուհ Եւրոպայէն վերագարձած էր, և ինչ-  
պէս կը հասկնայի այլոցմէ, չափաղանց բարկա-  
ցած էր իմ վրայ ծրարներու առիթով իր ծառայի  
նկատմամբ քննութիւն ընել տալուս համար, և  
որոշած էր վրէժ լուծել ինձմէ ո՛ և է եղա-  
նակաւ :

“ Կեավուռ կին մը ի՞մ տանս մէջ սստիկա՞ն  
բերէ, իմ տանս այս ու այն կողմը խուզարկե՞լ  
տայ, ասիկայ կուլ տալիք բան չէ ու ըսած է  
եղեր, բայց թէ ինչ եղանակաւ վրէժ պիտի  
լուծէր ինձմէ. այդ չի զիտեր, և նոյն խոկ  
անկարեսը կը համարէի ինձի հաղորդուած այդ-  
լուրը :

Սենեակս հասնելուս, հետո առնելու համար  
պետք եղած հագուստեղէնս են. ծրարելէ վերջ  
իրիկուան կառախումբով մնկնելու համար գեռ  
բաւական ժամանակ ունենալուս՝ բարեկամներէս  
մէկուն տանելու համար երկու շիշ պէնէտիքտին  
պատրաստեցի որ առաջուրնէ շինուած էր. բայց

այդ օրը առիթ կունենայի սպառբառակըն :  
Պէնէտիքտինը շիշերու մէջ լեցնելու վերջ  
յանկարծ սենեակիս դրան ետեւ սուքի ձայներ  
և խուլ իրարանցումներ լսեցի, գուռը զարնուե-  
լուն՝ բացի և տեսայ որ Ս. . . . Փ. . . . կինը  
երեսէն արիւն քրաինք վագելով՝ հօշի, հօշի,  
կուվա կըսէր. մարդոցմէ մին մէկ սուքը ներս  
միւսը գուրս դիրքի մէջ գուռը բունելով կանգ-  
նած՝ ուշադրութեամբ երեսս նայելէ վերջ,  
գուրսը սպասող ընկերներուն գառնալով ըստ-  
այս կնոջ, ոչ աչքերը կապոյա են և ոչ ալ մո-  
զերը գեղին. ոչ 48 տարեկան և ոչ ալ երկայ-  
նահասակ. և յետոյ ինձ գառնալով հարցուց՝  
գույ յո՞յն ես, Եռնանի՞ հպատակ ես. ոչ յո՞յն  
եմ, ոչ ալ Եռնանի հպատակ, բուն իսկ հայ եմ  
պատասխանեցի. ասոր վրայ ներոզութիւն խընդ-  
րելով գուռը գոցեց ու մեկնեցաւ. Մինեոյն ժա-  
մանակ գուրսը փափսուքի ձայներ անպակաս էին,  
երբ կը պատրաստուէի ելլել զիրենք տեսնել,  
կը մոտածէի թէ ժամափաճառ չըլլամ. վասն զի  
Հէլլան Մօհամէտ պէյ Ղալէսլի պաշտօնավարած  
տունս Ժամը տամներկուքին համնիլ խոստացած  
էի, գարձեալ գուռը զարնուեցաւ, բացի ու  
տեսայ որ (Ս. Փ. կինը) ձեռքերու շարժ ու ձե-  
ւերով կստիպէ որ ներս մանէ. որին մը երկուց

նահասակ, կապոյտ աչքերով. կատաղի գէմքով. առաջին մարդուն դիրքը գրաւեց գրան մէջտեղ մէկ ստքը ներս միւսը գուրս կանգնած ու գուռը բռնելով, միւնոյն նայուած քէն վերջ, նոյն հարցումներն ուղղեց ինձ ու ապա իր ընկերներուն դառնալով ըստւ, տղաքնե՛ր, սխալ դուռ զարկած չըլլանք, այս կինը ոչ երկայնահասակ է և ոչ ալ 18 տարեկան. ասոր ոչ մաղերը գեղին են և ոչ ալ աչքերը կապոյտ. ապա առաջինին պէս ներողոթիւն խնդրելով գուռը գոյեց ու մեկնեցաւ :

Երկրորդ մարդուն յայտարարութիւններէն այնպէս եղրակացուցի թէ, անոնք դուցէ մէկը փնտռել ելած էին ու սխալմամբ դուռս ափ առած : Սակայն զարմանքս խիստ մեծ եղաւ երբ գրանս ետեէն լսեցի աղմուկներուն սաստ կանալը. դուռս գարձեալ զարնուիլ սկսաւ. ու այս անգամ ա՛լ աւելի սաստիկ կերպով. զայրոյթով կը բանամ, ըսելու համար անոնց թէ՝ ինչո՞ւ զիս ժամավաճառ կընէին քանի որ ես իրենց ըստած էի թէ՝ վնասած յոյն աղջիկնուն տունը այս չէր. սակայն հազիւ թէ գուռը բաշած էր այս ի՞նչ տեսնեմ աղէկ, կարճ հասակով, բաւական գէր, կարմիր այտերով և պաշտօնական հագուստով մարդ. մը. ճիշդ առաջին-

ներուն պէս գրան սեմին վրայ կայնեցաւ, և որուն՝ (Ա. Փ. լիրը կինը) ձեռքով ու գլխով նշաններ կընէր. այս վերջինը որ դադանի սստիւ կանապետ Պ. Քարթիէն է եղեր միւնոյն քննական նայուած քէն վերջ խօսքի սկսաւ.

— Դու ո՞ր Տէրութեան հպատակ ես  
— Ուստահպատակ եմ ըսի.  
— Ջուր են անձագլերդ  
— Հայկական կոտորածներուն ժամանակ,  
մեր ամբողջ ինչքերը թալլեցին ընդ որս և անձագլերս.

— Հայրդ ո՞ղջ է  
— Հայրս երեխայ ատենս մեռած է.  
— Ծննդավայրդ ո՞ւր է  
— Պօլսեցի եմ.  
— Ո՞ր աղդէն ես  
— Բուն հայ եմ.  
Ու մարդը այս յայտնութիւններուն վրայ ապշած, իւր ընկերներուն դառնալու ժամանակ ցած ձայնով ըստաւ. մեր փնտռածը յոյն Սօֆի է, խոկ ասիկա հայ է. ինչո՞ւ ուրեմն առաջնորդող չար կինը կը պնդէ թէ այս է . . .  
Ու գարձեալ ինձի գառնալով կըկնեց :  
— Իրա՞ւ հայ ես թէ սուտ կը խօսիս.  
— Ինչո՞ւ սուտ խօսիմ, նոյնիսկ եթէ ստեմ,

միթէ գժուա՞ր է ձեզի մեր Առաջնորդարանէն  
սուսդել:

— Անունդ ի՞նչ է

— Սօֆի է, բայց պալատականները 13 տաշ  
րիէ ի վեր զիս Անժէլ կը կանչեն.

— Բաւն անունդ Սօֆի\*, զարմանալի բան,  
ու ընկերներուն ուղղելով խօսքը. մեր փնտուածը  
յոյն Սօֆի է, իսկ ասիկա հայ Սօֆի է. մեզ  
այսպէս անընդհատ դրդող չար կնոջ անունն  
ալ Սօֆի է. տղա՛ք, կամ այս չէ մեր փնտուածը  
և կամ զրպարտուած մ'է այս կինը. ու Պ. Քար-  
թիէ ինծի դառնալով ըստ թէ կ'ուզէին կարա-  
սիներս աչքէ անցունել, ու ես պատասխանեցի  
թէ ազատ էին, կրնային հրամմել: Վայրկենապէս  
դուռը բացուեցաւ, չեմ գիտեր թէ հրէշ կա-  
թուիկ կինը զիս ո՞ր աստիճան զրպարտուած էր  
որ ինը հոգի յանկարծ ներս խուժեցին, ու Պ.  
Քարթիէի հրամանին վրայ սկսան աչքի զարկած  
ամեն բան հաւաքել, քննութեան. ենթարկելու  
համար. ալ երեակայեցէք տակն ու վրայութիւնը  
և իրարանցումը: Մանաւանդ չեմ կարող նըկա-  
րագրել հասցէիս ուղղուած նախատական խօս-  
քերն ու նայուածքները, որոնց տարափին տակ  
շփոթած ու շուարած բառ մ'իսկ չէի կընար  
արտառանել, կարենալ հարցնելու համար այս

խուզարկութեանց պատճառները:

Պ. Քարթիէ դարձեալ քննութեան սկսելով  
հարցուց.

— Այս գիշեր ս՞վ կար հոս. այս սենեակին  
մէջ:

— Ոչ ոք, նոյնիսկ ես ալ հոս չէի. քանի մը  
ժամ առաջ միայն եկայ ու հիմակ ալ պիտի  
մեկնիմ:

— Հէլլան ինչո՞ւ դացած էիր,

— Հոհ, Մօհամէտ պէյ Ղալիպի տունը կօ-  
վէրնանը և մ:

— Հա՞հ, հա՞հ, հա՞հ, հապա այս գիշեր  
սենեկիդ մէջէն ըստեր տեսնուած են:

— Եթէ չէք հաւատար, ահա երկաթուղիի  
տումսս, զոր վերագառնալու համար պահած եմ:

— Այս տոմսը երեք ամսուան է ըստ ծի-  
ծաղելով.

— Կարծեմ գուք լաւ կարդալ գիտնալու  
էք, այսօրուան թուականը երեք ամիս առաջ-  
տանինին հետ կը շփոթուի:

— Այս գանակը ինչո՞ւ պահած ես սենեա-  
կիդ մէջ:

— Զարմանալի է Զեր այդ հարցումը, առանց  
դանակի տուն կ'ըլլա՞յ, հացի, միսի, վերջապէս  
ամեն պարագայի մէջ ոլէտք ունիմ՝ զայն:

— Դուն հաց կ'ուտե՞ս.  
 — Զարմանալի հարցում մ'է այդ Պարսն.  
 — Այս կաղի օճախը ինչի՞ կը ծառայէ հոս.  
 — Կերակուր եփելու համար է.  
 — Առանձին կին մը կերակուր եփելու պէտք  
 ունի՞ . մեր գիտցածով դու ճաշարան կը ճաշես  
 ըսելով՝ և ոտքով մէկ կողմ։ թոցնելով զայն  
 ասիկայ ո՛չ թէ կերակուրի այլ սուրճ եփելու  
 ալ չը ծառայեր, տասը տարիէ ի վեր կրակ  
 չ'առած կերեի այս :

Գէնէտիժին եփելէ վերջ, երբ մարդիկ ներս  
 մտան, օճախը մարեցի, բայց տակաւին տաք  
 ըլլալով՝ վեր առի ու Պ. Քարթիէի ձեռքին  
 մօտեցուցի. մարդը ձեռքը քաշեց շուտ մը.  
 ամա՞ն այրեցաւ ըսելով. ես ալ ըսի որ, “ ահա  
 այսպէ՞ս, իմ օճախս մարելէ վերջ ալ կրնայ  
 եղեր դեռ քանի մը տասնեակ տարիներ տաք  
 միալ : ”

Պ. Քարթիէ գոյքերուս մէջէն աչքի զարկած  
 ամէն ինչ որ կասկածելի կը թուէր իրեն՝ անոնց  
 ինձի ողականելուն՝ կողմի մը մէջ հաւաքել  
 տուաւ :

Ասոնցմէ ամենէն նշանակելիներն են, ոսկի  
 ժամացոյց մը ոսկի շղթայով, ագամանդ քարով  
 մատանի մը, զմբուխտ ու աղամանդ երկու քա-

րերով զարդարուած սրտի ասեղ մը ոսկեայ,  
 արծաթ կարծուած կերակուրի դանակ մը, վեց  
 հատ պափօն դդալ, ու ասոնցմէ ի զատ քանի  
 մը կտոր թուղթ, պահարան—հասցէներ, աննը-  
 շան օղեր կը :

Աւելրդ չեմ համարիր հոս յիշելու օր, ոսկի-  
 ժամացոյցը շատ տարիներ առաջ դնուած էր  
 ի Պոլիս՝ Սարգիսօֆ տունէն՝ անշափահաս տա-  
 րիքիս բերմամբ ինձի խնամատար կարգուած  
 հանգուցեալ Գրլրդճեան Գրիգոր էֆէնտիի ձե-  
 ռամի, ոսկի մատանին և սրտի ասեղը նշանա-  
 գրութեանս նուէրներն էին, իսկ ժամացոյցի  
 ոսկի շղթան, նուէրուած էր ինձ տասը տարի առաջ  
 Աղէքսանդրիոյ մէջ Ռէիզեան Միքայէլ Պէյի-  
 ընտանիք՝ Տիկին Ռոզայի կողմէ :

Պ. Քարթիէ, կողովը լեցնելէ և երկու փէլ-  
 լահ կիներու զիս խուզարկութեան ենթարկելէ  
 վերջ, հրամայեց որ գուռը գոցելով իրենց ըն-  
 կերանամ :

Խուզարկութիւն, գրաւում, սովառնալիք,  
 պահականոց հրաւիրել՝ առանց պատճառ մը-  
 ցոյց տալու :

Անկարելի է չը լալ :

Պ. Քարթիէ ըսաւ որ թեթև թիւրիմացու-  
 թիւն մը կար, պէտք էր որ դրաւուած առար-

կաներու հետ պահականոց տանէր զիս անպատճառ և հսն հարկ եղած քննութիւններ յնելէ վերջ ինձի պիտի յանձնէր իրեղէններս ու թող պիտի տար Հէլլան երթալու :

Ճարահատ ընկերացայ :

Ապահնի պահականոցն ենք :

Մուավինին խնդրելով կը պաղատէի որ յոյժնէր այս ամենուն պատճառը :

Սա, զայրացկոտ ու դիւրագրդիու մարդ մը որ նախատալից խօսքեր . . . ցաւցնով ակնարկութիւններ ընելէ զատ ուրիշ բան մը չէր գիտէր, ամէն անդամ բերան բանալուս՝ լու՛ռ, պիդ կեավուռ, ըսելով ձայնս կը կտրէր, ու քովի սատիկաններ և գուրսէն ներկայ եղող մարդիկ կարծես օգտուելով Մուավինի այս ընթացքէն, իրենց կարգին ոչ նուազ վիրաւորիշ խօսքեր կուղղէին ինձ :

Արդէն օրը տարաժամած էր, լոյսեր հետղետէ կը վառուէին, առաւօտ կանուխէն մինչ երեկոյ առիթ չէի ունեցած գոնէ ճաշելու. ուրքերս կը կթուտէին, ու կէս նուաղածի պէս եղած էի :

Ամէն անդամ որ կը փորձէի պահականոցի դրան մօտենալ գոնէ ճամբու մէջ ծանօթ մը տեսնելու և խնդրելու որ պէտք եղած տեղ

Դուր մը զրկէի զիս վրկելու համար օդնութիւն ու ձայն հասցնելու՝ սատիկաններ բիլու վարաննով մէկդի կը հուէին զիս :

Միւս կողմէ ալ, Մուավինի պաշտօնեաներ, արդէն երկու երեք ժամէ ի վեր իմ մեղիերս կը գրէին, յաւիտենական միօրինակ ճռճռոցով մը՝ որուն վերջը չէր գար կարծես :

Երկու գրագիրներ, անընդհատ ու առանց ինձմէ բան մը հարցնելու թէ՛ ի՞նչ կը գրէին՝ չէի զիտեր, փարաւոնի երկար ու գարաւոր անցուգարձերու վիճակագրութիւն այսչափ երկար չպիտի տեկը հաւանաբար, տարօրինակ արագութեամբ գրե՛լ ու գրել, միայն թէ երբեմն երեսիս կը նայէին, կերեկի թէ գիտահմայական ու հոգեխօսական ուսումնասիրութիւն էլլ ըրածնին՝ ՝՝՝, ի՞նչ գիտնամ:

Ժամը Յի մօտ էր, Մուավինը հրաման ըրաւ որ երաշխաւոր մը ցոյց տամ արձակուելու և յանորդ օրը կանուխէն կրկին յանձնուելու պայմանաւ : Ու ըսաւ՝ պատճառ մը չունիք վախճալու որովհետեւ Զեր նկատմամբ քննութիւն մը պիտի կատարուի, և աղատ պիտի արձակուիք. սակայն օրը տարաժամած ըլլալուն վազը առաւտեան կը լրացնենք անհոգ եղէք :

Ոստիկան մը ընկերացաւ ինձ շուկային մէջ

Երաշխաւոր մը փնտռելու համար. մի քանի ազգայիններու առանձին առանձին դիմելէ և զիս չի ճանչնալ ձեւայնելին վերջ բարեբաղ գարար հանդիպեցայ Ապտին բնակող Պարոն Յուաքել Վարդանեան բարի անձին, որու Երբեմն ծեծուած սուրճ կը գնէի, ուա՛, սիրով բնդունեց երաշխաւորել, բայց որովհետեւ պահականոցին մէջ չէին ուղեր որ ինձ համար երաշխաւորով մը դանուի կարդ մը անհիմն առարկութիւններով ճամբու գրին Պ. Վարդանեանը և ինձ ալ յանձնարարեցին ուրիշ մը փնտռել:

Ժամը 8 կը մօտենար և ես պատրաստուած էի օձիկս աղատել, ուստի ճարահատեալ դիմեցի մեր տան մօտերը բնակող և բնակած տանո համար երբեմն պայմանագրի մէջ ինձի համար երաշխաւորով յոյն Եանի Սնթօփուլօին, որ պահականոցէն երաշխաւորութեամբ զիս իր տունը տարաւ այն երեկոյ, յաջորդ առաւօտ կըկին ոստիկանութեան յանձնելու համար :

Հետեւ առաւօտ կահոււի անձամբ պահականոց երթալով ինդրեցի վերջ տալ ինդրոյն, և արձակել զիս Հելվան մեկնելու համար :

Պաշտօնեայ մը ըստ որ պահականոցի կողմէն թէլէմօն եղած է Մուհամէտ Պէյ Ղալիպին, թէ՝ արդեօք այս խնդրէն տեղեկութիւն ունի՝

Հետեւաբար քիչ մ'ալ սպասելու պարտաւոր էի առանց արտնչալու :

Պաղ սալայատակի վրայ սպասել, խնդրել ու պաղատիլ, լսող մը չունենալ, երեակայեցէք թէ ի՞նչ վիճակի կը մաննեն մարդս :

Կէս օրէ վերջ ժամը 4 ի մօտերը, իրեղէն ներուս կողովը կնքուած վիճակի մէջ ներսի սենեակին հանելով՝ ու զայն կարգ մը քննուաթեանց երթարկելէ վերջ, հրամայուեցաւ ինձի ընկերանալ յոյց տրուած երկու սստիկաններուն, որոնք զիս առաջնորդեցին տեղական գատարան, ու հարցաքննիչ դատաւորին յանձնեցին պահականոցը պատրաստուած տեղեկագրոց հետ, իրեղէններուն կողովը :

Հարցաքննիչին սենեակը մտած ժամանակս յոյժ մեծ եղաւ զարմանքս երբ տեսայ հոն Պ. Գ. ոսկերիչ աղնիւ ու հաւատարիմ բարեկամս, որուն ներկայութիւնը ինձի մտածել տուաւ, գուցէ գլխուս եկած փորձանքը լսած ու զիս աղատել եկած է. մինչդեռ ինք ևս զարմացած է եղերթէնս ինչ պատճառաւ դատարան դատուած էի :

Դատաւորը, թուղթերը աչքէ անցունելէ վերջ հրամայեց որ ճշութեամբ պատասխանեմ եղած հարցումներուն, աղա թէ ոչ, փրկութիւն

սպասել յիմարութիւն պիտի ըլլոր ինձ համար ։  
Հարցաքնիչին առջև կանգնած պահուս սա  
խորհրդածութիւնը կ'ընէի թէ՝ կը դանուին  
աճրագործներ, գողեր, աւազակներ ու վերջապէս  
ամեն կարդի պէտալի յանցապարտներ, որոնք  
ճակատաբաց ու առանց ամօթի նշոյն խոկ զգ ալու,  
պազարիւն ինքնավատահութեամբ կը յօխօրտան  
արգարութեան առեաններու ։ ։ ։ կարծիս ։ ։ ։  
թէ անակնկարի կուզան երբ իրենց շահատա-  
կոթեանց կծիկը կը քակուի, մինչդեռ ես, որ  
այս ամենէն մաս մը չունէի, կը տկարանայի  
ինքնավաշտանութիւնս ընելու :

Հարցաքնիչ գտաւառը բանալ տուաւ իրե-  
զէներուս ծրարը, և անոնցմէ մէկիկ մէկիկ վեր-  
առնելով սկսու բացատրութիւն պահանջել թէ՝  
ի՞նչ առիթներով յաջողած էի ձեռք անցունել  
զանոնք :

Ամէն անզամ որ, հաստատուն փաստերով  
կը յաջողէի չախչախել այս ժիպար գտաւորի  
անճարակ ու մոռցածին հարցումները, աստիճան  
մ'ես գլըքուած կըլլայի անօր զայրոյթը :

Աւելորդ չ'ըլլար հոս յիշել այդ քննութիւն-  
ներէն քանի մը կտոր :

Իրեղէներուս մէջ թաւիշէ տուփավ պահ-  
ուած 8X3 սանդիմ մեծութեամբ լաղտեր մը

կար, որ ամենէն ծիծաղելի հարցաքննութեանց  
դուռը բացաւ :

Սոյն լաղտերը տակաւին մանուկ հասակիս  
մէջ, նոր տարւոյ առթիւ նուէր զրկուած էր ինչ  
վիէննա բնակող մէկ ազգականիս կողմէ. լաղ-  
տեր մը, որուն մէջ վորբիկ չամիչ մը չէր տե-  
զաւորէր. ու մինչև այսօր իբր մանկութեան  
հասակէ մնացած յիշատակ չէի ուզած ու և է  
առթիւ ձեռքէ հանել :

— Ի՞նչ բանի կը ծառայեցնէիր այս լաղ-  
տերը, ըստ :

— Մանկութեանս հասակէն մնացած իւաւ-  
զալիք մին է :

— Մինչև հիմա կը զործածե՞ս.

— Կարելի՞ բան է որ հիմա զործածեմ :

— Հապա ի՞նչ բանի կը ծառայեցնէիր զայն.

— Մանկութեան հասակէս մնացած է, ըստ:

— Խաղալիք է կ'ըսես, այս հասակիդ մէջ  
խողալիք զործածել կը վայելէ՞ : Այս ուկի ժա-  
մացոյցը ո՞ր տեղէն ձեռք անցացած ես :

— Իմ անձնական զրամովս առած եմ շատ  
տարիներ առաջ :

— Ազքատ կին մը կրնայ սոկի ժամացոյց  
զործածել :

— Զեզի ո՞վ ըստ է թէ ևս աղքատ եմ :

— Հապա ինչո՞ւ համար Հելվան Մուհամէտ  
Պէջ Ղալիսլի տունը կը ծառայէիր.  
— Ուրիշներու և ազգիս բեռ չ'ըլլալու հա-  
մար. որովհետեւ անձամբ ողջ և առողջ եմ:  
— Քանի որ չէիր գործածեր զայն ինչո՞ւ չես  
ծախած մախելու և կամ պանքան դնելու համար  
անոր փոխարժէքը:  
— Որովհետեւ մինչեւ այսօր, փառք Աստու-  
ծոյ, կարօտ չեմ մնացած:  
— Կօշիկիդ երեսը ինչո՞ւ ծակած ես.  
— Կոծիծ (նասըը) ունենալուս համար:  
— Դանակո՞վ ծակած ես թէ զմելիով.  
— Եթէ կարելի է, օրինաւոր հարցումներ  
ուղղեցէք, ծակ կօշիկէն հոգեբանութիւն չ'ելլեր:  
— Այս մատանին և սրաի ասեղը ուսկի՞ց  
ձեռք անցուցիր:  
— Նշանագրութեանս նուէրներն են:  
— Այս հասակիդ մէջ նշանուիլ կ'ըլլա՞յ.  
— Այս տարիքիս մէջ չեմ նշանուած այլ  
տարիներ առաջ:  
— Անպաշտօն եղած ժամանակդ ինչո՞վ  
կ'ապրիս:  
— Մասագով ելն. կ'զբաղիմ:  
Մինչեւ այն ատեն Ալի Պէջ Ապուլ Մութուհ  
հարցաքննիչին քով նստած էր. ու ես միամտա-

քար կը կարծէի թէ զիս աղատել եկած էր.  
մինչգեռ կ'անդիտանայի անոր իմ բուն թշնա-  
միս ըլլալը: Հարցաքննիչին սեղանին վրայ երեք  
կտոր թղթեր կային որոնք ինձ ցոյց արուելէն  
վերջ ճանչցայ անոնց իմա րլալը: Այդ թղթերը  
բերուած էին Հելվանէն, Մուհամէտ Պէջ Ղա-  
լիսլի բնակարանը դատուող ծրաբներուս մէջէն:  
Հարցաքննիչը այդ թուղթերէն մին վեր առնելով  
ըստւ:  
— Այս թուղթը ինչո՞ւ պահած ես.  
— Ոսկերիս բարեկամ մ'ունիմ Պ. Գ. անու-  
նով անոր հասցէն է:  
— Պ. Գ. ի հետ ի՞նչ յարաբերութիւն ունեւ  
ցած ես մինչեւ այսօր.  
— Առեն մը անոր բնակած տան վերի յարկը  
կը նստէի և ճանչցած եմ զինքը իբրև բարի և  
աղնիւ անձ մը:  
— Իսկ այս թուղթը ի՞նչ է.  
— Այդ ալ նուպրա, Մազրիտիսին գործա-  
րանը աշխատող յոյն ծանօթ բարեկամի մը  
հասցէն է, զոր պահած եմ կաղանդի առթիւ  
շնորհաւորական մը գրելու իրեն:  
— Հապա այս թուղթը որո՞ւն հասցէն կը  
պարունակէ.  
— Ամերիկա դաշող երկու հայ քոլոերու

հասցէն է, զոր պահած եմ, իրենց ամուսնութեան առթիւ խնդակցական մը գրելու։  
 — Այդ երկու պարօնները թէ աւաղակ են և թէ մարդասպան և որովհետեւ դուն կը ճանչնաս, զանոնք քեզմէ կը պահանջենք։  
 — Անոնց աւաղակ և կամ մարդասպան ըլլելը չըլլալը չ'եմ գիտեր և են իսկ, ինձ համար կարեսութիւն չունի, կառավարութիւնը թող զանոնք ձերբակալէ։  
 — Ասկէ Ամերիկա կառավարութիւնը մարդկրնա՞յ ձերբակալէ։  
 — Հասլա ի՞նչպէս ինէ կը պահանջէք զանոնք, ես ի՞նչպէս պիտի ձերբակալեմ։  
 — Դու անոնց տեղը դիտես։  
 — Ամերիկա կը գտնուին, եթէ կուղէք ստուգելու համար թէլէֆօն ըրէք։  
 — Ասկէ Ամերիկա թէլէֆօն կա՞յ, կատակիւթար։  
 — Ասկէ Ամերիկա հեռագիր անդամ կայ, եթէ չ'յաշողիք, օդապարիկով կարելի է երթաւ, Գուգ հաճոյք կ'զգաք կատակաբան հարցումներ ուղղելու, ես ալ պարտաւոր եմ ձեր հարցումներուն պատշաճ պատասխաններ տալ։  
 — Ասկից առաջ ո՞ւր կաշխատէիր։  
 — Մուհամէտ Պէյ Դալիպի տունը։

— Անկից առաջ։  
 — Այի Պէյ Ապուլֆութուհի տունը։  
 Այ Պէյ որ ինչպէս քիչ մը առաջ ըստ ներկայ էր, և որ անդադար հարցաքննիչին աչքին մէջ կը նայէր, ըստ «Այս Օրիորդը բարւոք պաշտօնավարութիւն մը ունեցած է մեր տունը, ու մաքուր ելած, իր պատոյն ու ե արատ բերող ամբաստանութիւն մը չ'եմ լրսած ցարդ»։ Այնուհետեւ հարցաքննութեան ենթարկեցին Պ. Գ. ոսկերիչը և իմ նկատմամբ կարգ մը վկայութիւններ ու ինձ հետինչ պարագաներու տակ ծանօթացած ըլլալու մասին կարգ մը բացատրութիւններ առնելին վերջ ազատ արձակեցին։

Սոյն հարցաքննութիւններէն վերջ հարցաքննիչ գատաւորը երկու ոստիկաններու հասկրցուց որ զիս տանին, իսր թէ՝ ծանօթ տեղը հոն թուղթ ստորագրելու և աղատ արձակելու համար։

Մինչև ցարդ ամենէն աւելի ինժի ղարմանք պատճառածը այն է թէ, ինձ նկատմամբ կատարուած ամեն կարդի գործողութիւնները ուղտութեամբ ու կեզծիքով կը կատարուէին, կարծես կառավարութիւնը ու է կախում մը ունեցած ըլլար, ու վերապահութեամբ ընէր ա-

մեն տնօրինութիւնները։ Ինչպէս ըսի քիչ առաջ, ստեղծվ ըսին թէ տեղ մը պիտի տարուեի հոն թուղթ մը ստորագրելու ու ազատ արձակուելու համար, մինչդեռ իրականութիւնը այն էր որ ստիլանները զիս առաջնորդեցին ուղղակի տեղական բանտի կանանց բաժինը, ուր յանձնուեցայ բանտի առաջին պաշտօնեայ մահմետականի մը որ աչքի մէկ ակնարկով չափեց զիս և միսիթարական խօսքերով մեղմացուց յուղումն, ու նստեցնելով զիս և իրեն համար բնը ուած կերակուրէն հրամցուց ինծիրայց այդքան յուղումներէ վերջ այլես ախորժակ չէր մնացած։

Ապա սա յայտնեց զիս բանտարկեալ կանանց ներքին հսկող Միս Նօֆին որ սակայելական կերպարանքով կին մըն էր։

Սա, որ իր խօսուածքին ու ամեն շարժուածին մէջ իր հոգւոյն ու սրտին աղասոտութիւնը կը պատկերացնէր, առանց հարցունելու թէ ես ո՞վ եմ և կամ ի՞նչ պարագաներու տակ իր քով առաջնորդուած, սկսաւ վարուիլ այնպէս ինչպէս կը վարուին մարդասպանի մը հետ, սուվորական հարցումներուն ու ձեակերպութեանց լրանալէն վերջ, յանձնեց զիս բանտին երկրորդական պաշտօնեայ երկու կիներու որոնք նախ-

խուզարկեցին զիս և ապա տարին մաւմսենեակի մը գրանը առջեւ և կռնակի հարուած մը տաւըլ, ներս հրեցին զիս ու դուռը գոցեցին . . .

Խաւարակուու բանտ մը, որուն մինուլուալ Մահասէի հօրը կը յիշեցնէ, չորս պատերը ուր ոչ արեգական լոյսը կը թափանցէ և ոչ ալ օդ կը մտնէ. խոնաւ յատակ մը ազտեղութիւն ու նեխածութիւն բուրող ու ասոնց վրայ աւելցուցէք մժեղներու ահաւոր քստմիեցուցիչ արշաւանքները, ահա կունենաք այն բանտը ուր ես ստիպուած էի քաւել, չեմ գիտեր, չի գործած ո՞ր մեղքս։ Խաւարը այնքան սաստիկ էր որ խարիսափումներով միայն կարողացայ սողոսկիլ անկիւն մը, հոն լալու, անիծելու անարդար դատաւորը, հայհոյելու նոյն իսկ անո՞ր . . . որ գեռ մեղսակից լռութիւն մը կը պահէր այս ամեն անիբաւութեանց հանդէպ . . .

Այլս ազօթելու հարկ չ'կար, քանի է ին կամքը չէր որ պիտի կատարուէր, այլ անարդգար դատաւորներուն քմահաճոյքն էր որ գոհացում պիտի գտնէր։

Տառապեալներուն զիշերները երկայն կը լւան, ու այդ երկայն զիշերին ամբողջ զիշերին տեղութեանը վշտալից կեանքիս մէն մի գըրտագները կարգաւորուիլ, կարաւանի մը կու-

գային ու կանցնէին յիշողութեան աչքերուն  
առնելին, առանց թողլու որ գէթ բոպէ մը ցաւերս  
մոռնալու, սպառած ոյժս վերագտնելու ու գըր-  
գըռուած ջիղերս կաղդուրելու։ Վերջապէս  
դուրսի ձայներէն կը հասկնամ լուսցած ըլլալլ,  
որովհետեւ դարավերջիկ վիրապս ոչ պատռհան  
ունէր և ոչ ալ ամենափոքր բացուածք մը, որ-  
մէ լուսոյ նշոյլ մը կարողանար թափանցել։

Յանկարծ դրան ետեւ բանալիի ձայներ լը-  
սեցի, դուռը բացուեցաւ և մէկը զո՞ր չը կրցայ  
ճանչնալ շրուա՛խ, բան մը նետեց, որ եկաւ  
զարնուեցաւ կողիս, ու դուռը դոցեց։ Սասարիկ  
ցաւ մը զգացի և սկսայ շուրջս շոշափել, զիտ-  
նալու համար թէ ի՞նչ էր ինձի զարնուածը և  
ինչո՞ւ։ Սև մարմարենի պէս կարծր դունդ-  
մըն էր այն, հաց՝ զոր սնունդի համար զրկած  
էին ինձ, և պէտք էր կըծել այդ քարը ու  
կըճտել ատամանց։

Յաջորդ օրը բանտիս դուռը բացուեցաւ և  
Միս Դիւֆիի օգնական Մատամ Գառօլինա ներս  
մտնելով տեսաւ տառապալից վիճակս, ու գը-  
թալով հոդաց դառն պէտքերս, որոնք հաղեւ  
քանի մը ցնցոտիներէ կը բաղկանային։ Յուրաը  
կը ճնշէր վրաս, և կ'զգալի կենդանութեան օ-  
րըստօրէ նուաղիլը մշջու Զոլրորդ օրը կատա-

բելապէս հիւանդ էի, և բնաւ շարժելու կարու-  
ղութիւն չունէի, ձայնս նուաղած ու ոտքերս և  
շրթունքներս ուռած էին։ Տիկին Գառօլինա  
գալով միսիթարեց զիս կարդ մը յանձնարարու-  
թիւններով և կանչել տալով քովի սենեակը  
բանտարկեալ Մատամ Զիլիա և Մատամ ձոււա-  
նինօ, պատուիրեց անոնց զիս քիչ մը խնամէլ,  
որովհետեւ անոնք աղատ էին սենեակնէն դուրս  
ելնել հպատակ եղած ըլլալնուն համար։ Այդ-  
միջոցին Միս Նօֆ ներս մտաւ, և վուսանակ ար-  
գահատելու վրաս, անարդեց զիս ու սկսաւ հըր-  
մըշտրկել, հրաման ըրաւ որ ոտքի ելլեմ, և ու-  
րովհետեւ շարժելու կարողութիւն չունէի, թեէս  
բոնեց ու քաշքշելով դուրս տարաւ զիս, ուրիշ  
մութ սրահ մը, հոն մերկացուց զիս բռնի,  
պաղ ջուրի հոսանք մը թող տուաւ վրաս, ու  
միւնոյն քաշկոտումներով քուրչերուս վրայ բե-  
րաւ զիս։ “Ահա հիմա առողջութիւնդ լաւ պի-  
տի գտնեսս ըստ, ու քահ, քահ, քահ խնդա-  
լով, դրանս առջեւ տարաւ զիս, բացաւ զայն, ու  
զիս ներս հրելով կրկին կղպեց դուռը։

Այս տեղ աւելորդ կը սեպեմ նկարագրել  
կրած չարչարանքու

Սուտ է, քաղաքակրթութիւնը երբէք չը  
աղնուացներ մարդը ու իր ընդածին գռնեհիկ  
բնաւորութիւնը. քաղաքակրթութիւնը սոսկ ար-  
հեստական կեղծ վարագոյր մըն է, որ չէ կա-  
րող արմատախիլ ընել ամեն ինչ որ ագեղ է ու  
վայրենի մարդկային խառնուածքին մէջ, այլ  
այդ ամսն աղղեցութեանց վրայ վարագոյր մը  
կուզէ ժամանակաւորապէս, մոլեղնած կիրքե-  
րու աղղեցութենէն հրաբղխային խառնարան-  
ներու նման պատռելու համար։ Վայ անոր որ  
պաշարուած կը մնայ լավաներու տեղատարա-  
փէն :

Դիշտիչ կենդանիներն իսկ երգեմն կ'աղ-  
դուին աղապատանքէ, մինչդեռ մարդկանց ա-  
մենէն քաղաքակրթեալները ամենէն աւելի  
վայրենիներն են:

Վեցերորդ օրը, բժիշկին հրամանաւ վերի-  
հիւանդանոցը տարուելվ անօրինակ կատակա-  
բանութեամբ կշռեցին դիս, ու միայն թէ ՅՅ  
տրամ, քիլօ\* թէ օխա\* էր ծանրութիւնս չի  
կրցի դիտնալ, ու յաջորդ օրը երբ կրկին կը-  
ռեցին հասկցայ որ սոջի օրուընէ չորս... պակ-  
սած էի, իններորդ օրը նոյնչափ ևս պակսած :

Տասներորդ օրը բանակն հանեցին դիս, և  
տեսայ սստիկան մը թուղթ մը ի ձեռին եկած

էր դիս հարցաքննիչ դատաւորին տանելու,  
քայլ մը տանելու կարողութիւն իսկ չունէի,  
գրան առջեւ գետին ինկայ, հոն դանուող ա-  
մէն մարդ յուզուեցաւ արդահատելի վիճակիս  
վրայ, և անոնցմէ մին բանտի արտաքին բաժ-  
նի պաշտօնեայ Մէհմէտ էֆ. զթալով վրաս  
սուրճ մը հրամցաց ինձի, երկու թարիֆէ ալ  
տուաւ թրամիլայ նստելու համար։

Պարոնայիք սստիկանները երկու թարիֆէն  
խեցին ինձմէ, ըսելով թէ թրամիլայը ձրի կը  
տանի թէ սստիկան և թէ բանտարկեալ, կար-  
ծես այդ պարագան իրաւունք կուտար իրենց  
ուրիշի ինչքը խեցու. և արդէն ուրիշ անդամ-  
ներ ալ ճամբուս վրայ ուրիշ աղաչանքով ու-  
զած մէկ երկու թարիֆէս ալ խլած են ձեռ-  
քէս :

Վերջապէս կը հասնինք հարցաքննիչին  
սենեակը ուր կը դանուէր նաև դեղին պեսե-  
րով ակնոցաւոր հայ թարգման մը, որ անշուշտ  
վարձուած էր, հարցաքննութեան բերուող  
թուրքիացիներու խօսածները մտիկ ընելու,  
թարգմանին միջոցաւ հարցաքննիչին հաղոր-  
դուած ատեն։ Հարցումներու կնիքը կը քակուի  
անուն, մականուն, կրօնք, տարիք ևն. սովորա-  
կան հարց ու պատասխաններէ յետոյ տարօրի-

Նակ քննութիւն մը բացուեցաւ ծիծաղաշարժ  
հարցումներով համեմուած, Պարոն հարցաքըն  
նիչն իսկ խնդացնելու ասախճան։  
— Գիշերները ժամը քանիի՞ն կը քնանայիր։  
— Ժամը 11—12 ին։  
— Քնանալէ առաջ ի՞նչ գործով կ'զբա-  
ղիս։  
— Տնական գործերով, ընթերցումով են։  
— Ի՞նչ լեզուով ընթերցում կընես։  
— Ուրիշ լեզու չեմ գիտեր, հետեաբար  
մայրենի լեզուով։  
— Բայց ընդհանրապէս ո՞ր լեզուով։  
— Ինդհանրապէս ձաբոներէն լեզուով։  
— Ձաբոներէն գիտե՞ս։  
— Զեր կատակակերպ հարցաքննութիւն-  
ները կը պարտաւորեն որ ես ոչ միայն ձաբո-  
ներէն՝ այլ Զինարէն ալ գիտնամ, որ գուք  
առիթ ունենաք խնդալու։  
Քահ, քահ մը բրդաւ ներկաներու մէջ և  
Պարոն հարցաքննիչը կարմիեցաւ։  
— Երեկոյները ո՞ւր կը ճաշես։  
— Տունս  
— Տունդ, բայց մենք ճաշարան ճաշելո-  
ալ հասկցած ենք։  
— Ճաշարան ալ կրնամ ճաշած ըլլալ,

տունս ալ, ի՞նչ կելլայ ատկից։  
— Ճաշելէ վերջ ո՞ւր կերթաս։  
— Տունս կերթամ։  
— Ճաշելէ վերջ տունը մնալու ո՞վ գիտէ։  
Այս հարցումին վրայ այլեւս յուսահատած  
չի կրցի համբերութիւնս զապել ու թարգմա-  
նին միջոցաւ ըսի։  
— Պարոն հարցաքննիչը ամեն երեկոյ իմ  
և իր միատեղ ճաշելնիս, ճաշագինը ինք վը-  
ճարելը, և յետ այնու միատեղ գործի . . . եւ-  
նելնիս կանգիտանա՞յ։  
Ներկաները որոնք կշռած էին յուսահա-  
տութեանս չափը երեքք չը զարմացան այս օ-  
տարութի պատասխանիս վրայ որ վերջ տուաւ-  
քննութեան, սենեակէն գուրս ելած միջոցիս  
թարգմանը տաճկերէն լեզուաւ ինծի ըսաւ թէ  
շատ լաւ և բաստաբանական ոճով պատասխա-  
նած էի, հարցաքննիչն ալ իբր գող ամբաստա-  
նելով, ներկաներն ալ ցաւ զգացեր էին իւր  
այդ անտեղի հարցմանը վրայ։ Նոյն օրը գար-  
ձեալ բանտ տարուեցայ։  
Երեք օր վերջ կրկին հարցաքննութեան  
բերուեցայ, սակայն բառ մը իսկ չը հարցուցին  
իբր թէ գատաւորը հիւանդ ըլլալուն համար չէր  
եկած այն օրը, ու զիս ամբողջ օրը ցուրտ ու

մութ սենեակի մը մէջ անօթի ու ծարաւ սպաս-  
ցընելնէն վերջ վերստին բանտ վերադարցուցին :

Քսան և վեցերորդ օրը նորէն հարցաքըն-  
նիշին բերին, այդ օրը նախորդ օրուան հար-  
ցաքննութիւններէն աստիճան մըն ալ աւելի ա-  
պօրինի քննութիւններ կատարուեցան, հարցա-  
քըննիչը լրբօրէն խնդաց և օրէնքը յարդուե-  
ցաւ, արդարութեան ? կանոչ սեղանին շուրջ  
հաւաքուող մակաբոյծ անձնաւորութեանց ձեռ-  
քով։ Դատաւորին վերջին հարցման հետեւալ  
պատասխանէն աւելի արժանաւոր պատասխան  
մը չի կրցայ զտնել.

— Հա թատրո՞ն է, հարցուցի.

— Այս թատրոն է, ըստ Պ. Դատաւորը.

— Թէն էլ չըգը չըգը սըտտաթ, ըսի.

— Տիւ վագթի հօմմա րահ էկի, ըստ, ու  
խնդուկը ծայր տուաւ, և այդպէս ալ պէտք էր  
որ ըլլար, որովհետեւ հարցաքննուողը թրիստոն-  
եայ էր և ո՛չ Մահմետական և այս ամենը, կը  
կըկնեմ, բարձր արբապետութեան մը արդա-  
րասէր հովանիին ներքեւ և բարեկարգուած իւ-  
րաւանց ու արդարութեան ատեաններէն մէկ  
կառորին մէջ ! ! ! :

Ֆէլլահը, դատաւո՞ր ! ! ! ֆէլլահը, օրէնս-  
դէ՞տ ! ! ! շա՞տ բան :

Քսան և եօթերորդ օրը, ժամը 10ի ատեն-  
ները, կանանց բանտի քարտուղար Արտափի Զօհ-  
րա սենեակիս հանելով տարաւ զիս, բանտի  
դիսաւոր պաշտօնեայ թրքախօս տեղացի մահ-  
մետականի մը ներկայացուց, որ իւր մօա գըտ-  
նուով պաշտօնեաները դուրս հանելով առան-  
ձին քըննութեան ենթարկեց զիս, այս մարդը  
թէն արտաքին երկոյթով կախերես մէկը կե-  
րեար, ինչ որ լաւ տապաւորութիւն չը թողոց  
վրաս, սակայն վերջէն հասկցայ անոր մար-  
դասէր ու բարի մէկը եղած ըլլալը։

Առաջին անգամը ըլլալով այս մարդէն  
միայն իմացայ թէ ինչ էր պատճառը այս ա-  
նակնեալ փորձանքին ենթարկուելու, Բայց ես  
առանց պաղարփւնութիւնս կորսնցնելու, հա-  
մարձակութեամբ պէտք եղած պատասխաննե-  
րը տուի որոնց ճշմարիտ ըլլալը հասկնալ շատ  
գժուար չէր այն պաշտօնեաին։

Ահա թէ ի՞նչ խօսակցութիւն տեղի ու-  
նեցաւ մեր մէջ։

— Զաւա'կս, ամեն մարդ ալ սիսալական  
է, մարդ մօլորումի վայրկեանի մը մէջ կա-  
րով է կամքէն անկախ պատճառներով մե-  
ղանջելու. միայն Աստուած է, իր ծառաներէն  
իւրաքանչիւրը առանց բացառութեան ունի իր

սայթագումները, ըլլայ զիտակցաբար ըլլայ  
անգիտակցաբար։ Ճշմարիտ խօսիլը, որչափ որ  
ալ դժուար է մեղաւորի մը համար, այնչափ  
ալ նպաստաւոր է անոր հոգւոյն փրկութեան։

— Եւ որովհետեւ արդարասէր մարդու գէմ  
գտնուելու բաղդը ունիմ, կ'երդնում յանուն  
Տիրով որ ճշմարտութեամբ պիտի պատասխա-  
նեմ ինծի եղած հարցումներուն։

— Բանաը բերուելէ առաջ ո՞ւր կը դըտ-  
նուէիր։

— Մուհամէտ պէյ Ղալիպի տունը, Հէլլիան։

— Ի՞նչ կըսէք, դքեզ ո՞ւր ձերբակալեցին։

— Տանս մէջ, Հէլլիանէն վերադարձած էի  
դոյքերուս մէջէն կարդ մը պիտոյքներ հետա-  
առնելու, նոյն օրը ձերբակալեցին զիս։

— Պատճառը չեն հասկցուցած քեզի։

— Երբէք, մինչև հիմա ալ չեմ գիտեր,  
թէ ի՞նչ է պատճառը այսքան օրէ ի վեր զիս-  
քանարկելնուն, և այսքան չարչարանքի են-  
թարկելնուն։

— Ճշդութիւնը խօսեցէք, քիչ կը մնայ որ-  
պիտի խենդենամ։

— Եղածը այս է, պատուական Տիար, եթէ  
ուրիշ հարցում մը ունիք ուղղեցէք։

— Մուհամէտ պէյ Ղալիպի տունը երթաւ-

լէդ քանի՞ օր վերջ ձերբակալուեցար։

— 40—45 օր վերջ։

— Անկից առաջ ո՞ւր էիր և ի՞նչ կընէիր։

— Անկից առաջ վեց ամիս շարունակ փոք-  
րիկ գործերով տունս կը մնայի։

— Վեց ամիս փոքրիկ գործերով, ի՞նչ  
հանելուկ է այս։

— Այս, զարմանալու բան չի կայ։

— Ալի պէյ Ապու Թութուհի տունը չե՞ս  
աշխատած բնաւ։

— Աշխատած եմ, անկից ելլելս վեց ա-  
միս վերջ Մուհամէտ պէյ Ղալիպին դացած եմ։

— Ի՞նչ պարագաներու տակ Ալի պէյ Ա-  
պու Թութուհի տունէն ելած ես։

— Եւրոպայէն ուրիշ կուլեռնամդ մը հետք  
պիտի բերէր օդափոխութենէ վերադարձին,  
նամակաւ մը դրեց իր ընտանիքին, որ ես ալ  
ուրիշ գործ գտնեմ ինծի համար, յետ այնու  
վեց ամիս պարագ մնալէ վերջ Մուհամէտ պէյ  
Ղալիպի տունը դացի։

— Ի՞նչ յայտնութիւններ են ասոնք, չհա-  
ւատալս կուգայ, բայց կարելի չէ չը զարմա-  
նալ։

— Թերես գեռ շատ պիտի զարմանաք։

— Ալի պէյ Ապու Թութուհի տունէն այս-

չափ հաղար ոսկիի թանկագին քարեր զողցած  
ըլլալու ամբասանութեամբ բանտարկուած եռ:

— Այդափի հաղար ոսկիի գողութիւնը վեց  
եօթը ամիս վերջ հաղին երեան ելաւ, գողու-  
թիւն մը ո՛չ լուցկիի մը գողութեան կը նըմա-  
նի և ո՛չ հաւկիթի մը:

— Ի՞նչ գիտնամ այդպէս կըսեն:

— Եատ բան կրնայ խօսուիլ, արամաբա-  
նութեան կրնայ զալ ամեն խօսք:

— Եթէ Զեր պատմածին պէս է, անոր  
տունէն ելինլու պարագան և անկէ վեց ամիս  
վերջ ուրիշ գործի մը ձեռնարկելէ ետք միայն  
ձերբակալուենիդ, այն ատեն կրնայ զրադար-  
տութիւն մը եղած ըլլալ, բայց ատոր ալ պատ-  
ճառ մը ցոյց տալու է, թէ ի՞նչ նկատումով  
Ալի պէյ պարտաւորուած կըլլայ զձեզ զրադա-  
րտել:

— Պատճառը յայտնի է, իր տունէն ելած  
օրս իր ծառան գոյքերուս մէջն երկու խոշոր  
ծրար զողցաւ, ոստիկանութեան յանձնեցի,  
թէե ուրացաւ և աղատ արձակուեցաւ, Ալի պէյ  
Եւրոպաէն վերադարձին զայր լսելով սպառնա-  
ցեր էր ինձ, ինչպէս որ իր գոնազանը ինձի  
խօսած էր թէ եթէ պէյը եկած ժամանակը ի-  
մանալու ըլլայ որ կառավարութեան կողմէ իր

տունը խուզարկուած է, ձեր կորսնցուցած պօ-  
զերուն համար, ձենէ վրէժ կը լուծէ. վասն զի-  
շատ սխակալ մարդ է:

— Հիմա հասկցայ, և խելքս բռնեց քիչ մը,  
Թշուառ զոհ մըն ես գու Ալի պէյի յէյֆին,  
այնպէս կերեի, հոգ մի ըներ, Աստուծով ար-  
դարութիւնը երեան պիտի գայ:

Էսաւ մարդը, զարմացաւ, սկսաւ պաղ պաղ  
երեսս նայիլ, զանգակը հնչեցուց և հրամայեց  
որ երկու սուրճ բերեն, մէկը իրեն և միւսը  
ինծիւ:

Ծերունի մարդ մը, որի նայուածքէն կար-  
ծես համակ առաքինութիւն կը հոսէր, գթա-  
սէր ու մարդասէր, բաւական յուզուած երե-  
ւոյիթ մը առաւ, ու վայրկեաններով միօրինակ  
երեւցուց գլուխը: Սուրճը խմելէ վերջ, հոգե-  
որ հօր մը պէս, մսիթարական խօսքերով ու  
յուսատուութեամբ պատուիրեց որ քաջամիրտ  
ըլլամ, չը յուսահատիմ, և սպասեմ որ արդա-  
րութիւնը տեղը գտնէ: Խոստացաւ նաև պէտք  
եղած ջանքը չի խնայել փութացնել տալու  
համար ըլլալիք քննութիւնները և կանչելով  
Միթթի Զօհրան՝ բանտ զրկեց զիս:

Մէկ կողմէ բաւական ուրախացայ այս  
քարի մարդուն տուած յուսատուութենէն և

միւս կողմէն այդ տարօրինակ զրպարտութեան  
վրայ շուարածի պէս՝ չէի կրնար մեկնութիւն  
մը տալ, թէ այս աստիճան ալ անդութ կըրա-  
նայ ըլլալ մէկը, թէև վատահ էի որ, արդա-  
րութիւնը երեան պիտի գար անտարակոյս:

Հաղարներ արժող քարերու գողութիւն  
մը, որ վեց եօթ ամիս վերջ, ասկից աւելի  
զարմացնող առեղծուած չը կրնար ըլլալ, եթէ  
երբէք ճշմարիտ եղած ըլլար իսկ, իրաւ որ  
քիչ էին գեռ այն ամեն չարչարանքները, ո-  
րոնց ենթակայ կըլլայի ամեն օր, և նոյն իսկ  
կարելի է ըսել որ այսօրինակ գողութեան մը  
երեան բերելու համար կառավարութեան կող-  
մէ եղած քննութեանց կերպը այդպէս չէր,  
քանի որ օրինակները կը տեսնենք ամեն օր+  
Ասոր վրայ անցաւ երեք օր, երեսուն և մէկե-  
րորդ օրը զրկուեցայ հարցաքննիչ գատաւորին+  
Սա անդամ մը երես նայելով պիշ պիշ:

— Բաւական աղւորցեր և դիրցեր ես, ը-  
սաւ:

— Հարկաւ, որովհեաւ հանդիսու ու գոհ  
եմ վիճակէս:

— Ուրեմն երախտապարտ ըլլալու ես մեղի:

— Եատ երախտապարտ, մինչն յաւիտեան:

— Մուհամէտ Պէյ Դալիսի տանը քանի:

օր մնացած ես:

— Տասն և հինգ օր:

— Առ'ւտ է, հինգ օրէ աւելի չես մնա-  
ցած:

— Կրնաք հարցնել նոյն Պէյին, որ սուտ  
չի խօսիր:

— Հարցում եղած է նախապէս և հինգ  
օր պատասխանած է մեղի:

— Երբէք չը պիտի հաւատամ, որովհե-  
տե երես առ երես սուտ խօսեցաք ինձի:

— Քու հաւատալու կամ ո՛չ պէտք չունի որ:

— Երբ իմ խօսքս նշանակութիւն չունի,  
ինձի հարցում ընելը աւելորդ է, ձեր ուղա-  
ծին պէս ըրէք:

— Այդ ալ մեր զիտնալիք բանն է:

Սոյն խօսքերէն վերջ, սոտիկանի մը ըն-  
կերացնելով զիս զրկեց Ապախնի պահականոց,  
հոն պաշտօնեայ մը ընկերանալով ինձ. ուղղա-  
կի Հէլվանի կայարանը գացինք, այնտեղի պա-  
հականոցէն ալ պաշտօնեայ մը առնելով, ո-  
րուն առաջուընէ հազորդուած էր պէտք եղածը,  
էսս օրի կառախումքով ուղևորեցանք ուղղակի  
Հէլվան. Մուհամէտ պէյ Ղալիսի տունը. տան  
Տիկինը երբ զիս տեսաւ անպատճելի եղաւ ու-  
րախութիւնը և ըստ, — Յաջողեցա՞ր ազատիլ

այն անարդար դատաւորին ձեռքէն.

Պաշտօնեաներէն մին, Մուհամէտ պէյին հարկեղած բացատրութիւններ տալէ ետք, հարցուց անոր թէ՝ ո՞ր ամսուան մէջ կուվեռնանդ ընդունած էր զիս, և թէ քանի՞ օր իր տունը մնացած էի:

Սոյն հարցման վրայ Մուհամէտ պէյ բարկացած՝ լու մը կշտամբեց պաշտօնեան, ըսելով որ գուք ձեր կոչումին տէրը չէք, և կը խեղաթիւրէք ոյն ամեն իրողութիւնները ուրոնք խոտոր կը համեմատին ձեր անձնական հաշիւներուն հետ, եռ ասկից առաջ թէլէթօնով ինծի եղած հարցման մը պատասխանելով ըսած եմ թէ տասն և հինգ օր պաշտօնավարած է իմ տունս, գոհ ձգած է զիս, այսինչ ամսուն կուվեռնանդ ընդունած եմ զինքը ևն:

Պաշտօնեան Մուհամէտ պէյի սոյն յայտարարութիւններէն պէտք եղածները գրելով՝ ստորագրել տուաւ անոր:

Մեկնելու ատեն Պէյը պատուիրեց պաշտօնէին որ փութով վերջ օտան քննութիւններուն, «կառավարութիւնը պէտք չէ ժամավաճառ ըլլայ այս տեսակ յերիւրուած զրաբարտութիւններով», և քաջ գիտեմ որ սոսկ կեղծիք մ'ըլլալը յայտնի է այդ քննութիւնները

յառաջ տանողներուն մօտ»:

Մուհամէտ պէյ Ղալիպ, ոսկի մը տալով ինձ ըստ որ բանտի մէջ պէտքերս հոգամ, ես ալ ըսի որ սստիկանները կը դողնան ինձմէ նոյնիսկ ճամբու մէջ այլոց կազմէ ինծի արուածթարիֆէ մը, և տասը զրշ միայն առնելով մեկնեցանք:

Գահիրէ հասնելուս, դարձեալ Ապտինի պահականոց եկանք, արդէն երեկոյ եղած էր, և Մուավինը առարկելով թէ հիմա բանտի դուռները գոյցուած են, հրաման ըրաւ որ մինչ և առաւօտ պահականոց մնամ, բանտարկուած ֆէլլահներու մօտ. շատ ինդրեցի. աղաջեցի ու լացի որ զիս բանտ զրկեն, թէ ֆէլլահներու մօտ մնալ անպատշաճ էր ինծի, սակայն անկարելի եղաւ ինծի այդ վատ Մուավինին դութը շարժել, որ գեռ ատով ալ չը բաւականանալով ոտքերս շղթայի զարնել հրամայեց, ստոր վրայ իտալացի պաշտօնեան Անթօնիս Վոլթիուանի բարի անձը կը պնդէր թէ կանանց ոտքին շղթայ անցունելու օրէնք չի կար, թէ ինքը պատասխանատու պիտի մնար, բայց շարասիրտ Մուավինը անդրդուելի մնաց իւր հըրամանին վրայ. Գահականոցին մէջ սեղանի մը կըթնած, մինչեւ առաւօտ աղի արցունք թափե-

Ե՞լ անցուցի, ցուրտը մինչև ոսկորներս կը թափանցէր հագուստներուս թեթև ըլլալուն համար Անցնող դարձող, ոստիկան, արաբ, ֆէլլահ հայհայելով, հրելով, նախատելով, պիղծու պժգալի ակնարկութիւններ ընելով չափը անցուցին: Բայց հոգ չէ խաղաղութեան պաշտօնեաններ են . . . և հանրային անդորրութեան պաշտօնատան մը մէջ կը գտնուինք . . . պէտք է որ այս ամեն բաները տեղի ունենան. քաղաքակրթութեան մարդիկ են, ո՞վ կընայ ինչ ըսել . . . ամեն ճամբայ միշտ արդարութեան կ'առաջնորդէ այս պաշտօնատուններուն մէջ . . . համակերպիլ և համբերել ամենէն դիւրին դեղթափին է . . . :

Առաւոտ եղածին պէս իտալացի զօրքը Անժօնիօ, ոտքէս շղթան քակեց, զիս դուրս տարաւ երեսս լուալու համար, սակայն ի՞նչ կուզէք որ տեսնեմ այդ վայրկենին, տանս վերի յարկը բնակող զղուելի կինը պահականոցին դրան մէջ, Մուավինին հետ կը խօսէր, զիս ցոյց տալով: Բարի զօրքը դարձեալ զիս սենեակ տարաւ, ու բաւական միսիթարական խօսքեր ընելէ վերջ նախաճաշի համար կաթ, սուրճ և հաց բերել տուաւ որ ուտեմ, ապա երկու թարիֆէ տուաւ թռէնի համար, ու զիս իրեն

նման բարի զինուսի մը յանձնելով, բանտ ու զարկեցւ Երեք օր վերջ, դարձեալ չափազանց արկարցայ, գէմքո անձանաչելի ըլլալու աստիճան ուռեցաւ, նուաղած շունչ մը ունէի, ու ձայնս ալ մարած էր: Բժիշկը Մատամ Քառօլինայի խնդրանաց վրայ, քննելով զիս, զանազան գեղօրայք և կաթ աղսպրեց, սակայն Միս նօֆ արդիլեց զանոնք, ըսելով որ “անոր բաժինը ուրիշ բան չէ՝ բայց միայն արժանաւոր մահ մը”:

Երեսուն և վեցերորդ օրը հարցաքննիչին տարին, որ երկու ոստիկան ընկերակցելով՝ պաշտօնագրաւ մը զրկեց զիս Ապտինի պահականոց, իրեղէններուս մէջէն ոսկի ժամացոյցս, ոսկի մատանիս և սրտի ոսկի ասեղս Մուավինին բերին, այդ օր քննութիւններու ամենէն տարօրինակը կատարեցին:

Ժամը 9ի առենն էր, Մուավին պէյը կառք մը նստելով զիս ալ միասին պտղացուց այն ամեն տուները ուր պաշտօնավարած էի, և որոց անունները նախապէս եղած հարցաքննութեանց միջոցին առեր էին, այդ 3 կտոր իրեղէններս ցոյց տալով թէ արդեօք ձե՞րն է:

Երեք օր չարունակ, ամեն մէկ օր քանի

մը տուն հանդիպելով մէկիկ մէկիկ վկայութիւններ հաւաքեց իմ նկատմամբ, ամենքն առ բարի վկայութիւններ տուին, ըսելով որ հաւատարմութեամբ պաշտօնավարած է մեր տունը, երբէք ո և է թերութիւն չենք տեսած իր վըրայ, և իր կամքովը թողած է իր գործը:

Ասոնցմէ ամենէն նշանակելիներն են, Մուհարէմ փաշա Շաքիր, բրէնսես Զիւպէյտա հանըմ էֆէնտիի, Ն. Բ. Խտիվի քրոջը փոխանորդ գործակատար Ալի պէյ Սուատի, Ն. Բ. Խտիվի քրոջը բրէնսես Հատիճա հանըմի, իշխանուհի Նազէլա հանըմ Քաչիլի տուները, եղան ասոնցմէ ոմանք որ մեղադրեցին Մուավինին զիս այս աստիճանին բերած ըլլալուն համար, սոյն քննական շրջադայութեան վերջի օրը, առանց բանտը դրէլու դարձեալ պահականոցի մէջ վար դրին, առարկելով թէ երեկոյեան ժամը 7էն վերջ բանտի դուռներ բանալ արդիեալ է, անօթութենէ նուաղած էի, և կարողութիւնս ոյժս բոլորովին սպառած էին, պահականոցի սստիկան զօրաց սպայ՝ Ահմէտ էֆ. Խայրի անունով, գթասիրտ ու մարդասէր անձ մը, արգահատելով իմ վրայ, հասկցուցի իրեն որ անօթի էի, անմիջապէս ճաշարանէն երեք տեսակ կերակուր, պտուղ և հաց բերել տուաւ-

ու հրամցնելով ինծի ըսաւ որ “Դու անմեղ ես մի յուսահատիր, մօտ է այն ժամը, ուր արդարութիւնը երեան պիտի գայ և թշնամինեւըդ պիտի խայտառակուին . . . ի՞նչ ընենք, այսպէս փափաքած են . . . բայց իրենց կարծածին պէս չ'պիտի ըլլայ, ինչ որ ցոյց կուտայ արդէն ցարդ կատարուած մանրակրկիտ քննութեանց արդիւնքը . . .” Ասկէ զատ մէկ դրւող ևս տալով ինձ, յանձնարարեց որ առաւօտ հացի տամ և մեկնեցաւ:

Գիշերը, պահականոցի սրահի աթոռներէն մէկուն վրայ նստած՝ կրթնած էի տախտակէ յենարանի մը, այդ միջոցին սստիկան մը մօտենալով ինձ ըսաւ, թէ մահմէտականութիւնը անմիջապէս ընդունէի՝ ազատ պիտի արձակէին զիս, թէ ամենէն գիւրին փրկութեան ճամբան այդ էր միայն են:

Բնականաբար պիտի զայրանայի միայն այս անպատկառ յայտարարութեան վրայ, որ լըրբութեան գլուխ գործոց մըն էր:

Պ. սստիկանը, վայրենաբարոյ, անդութանասունի մը պէս մոլեգնած՝ այնպիսի հարուած մը իջեցուց գլխուս, որ պատին զարնուելով՝ ականջիս ետեկի կողմը դամի մը գալով արիւնով ողողուեցաւ պարանոցս, ու մէկ կողմէ

ալ կը հարուածէր զիս զանազան հրմշտուքնեւ-  
րով և կը պնդէր որ արիւնը սրբեմ և չը լամ,  
ու մէկ կողմէ ալ հագուստներս ու դլսարկս  
քաշքըշելով պատռտեցին:

Առաւօտ Ա.հմէտ էֆ. Խայրին դալով պատմեցի  
իրեն գիշերէն առաւօտ կրած չարչարանքներս՝  
սստիկանի կռաւփի հարուածներուն տակ, որ  
ուրացաւ և իր ընկերներն ալ ըսին որ այդպէս  
բան մը տեղի չէ ունեցած՝ ու իբր թէ՛ աթու-  
ոէն վար իյնալուս գլուխս պատռած է:

Ա.հմէտ էֆ. Խայրին դարձեալ զիս կերակ-  
րելէ յետոյ, թրամվայի ծախքը տուաւ ու բանտ  
դրկեց: Մատամ Գառօլինա միշտ կը խնամէր  
զիս, և նոյն իսկ գեղարանէն սպեզանի ըերել  
տալով վերքիս վրայ կապեց, Միս նօֆ, կռա-  
հելով որ Մատամ Գառօլինա բայցառիկ խնամք-  
ներ ի գործ կը գնէ իմ վրայ, բանտին վեր-  
նայարկ սենեակը գնել տուաւ զիս, այդ սեն-  
եակին մէջ բանտարկուած կային նաև և օթէ  
աւելի կիներ որ մէյ մէկ տեսակ խենդեր կտրած-  
էին, ինչ որ շատ դիւրին էր գուշակել իրենց  
վրան բաց անպատկառ նիստ ու կացէն, բայց  
ինչ որ ալ ըլլայ, անոնք ալ իրենց կարդին  
արգահատանքի արժանի դժբաղդ զոհեր էին  
ո՞վ գիտէ ինչ նկատումներու:

Յաջորդ առաւօտ փորձեցի այլես ինքնա-  
պաշտպանութեան միջոցներու գիմել, պաշտօն-  
եայ կիներու միջոցաւ խնդրեցի Միս նօֆէն որ  
արտօնէ տոմսակ մը զրկելու Ազգային Ա-  
ռաջնորդարան՝ նիւթական օգնութիւն մը խընդ-  
րելու ձեկի տակ: Միս նօֆ բաւական ձգձը-  
գումներէ վերջ արտօնեց միայն այդ իմաստով  
նամակ մը գրելու և իրենց յանձնելու, մինչ-  
դեռ բուն նպատակս ատկից տարբեր բան մըն-  
էր, թուղթ ու գրիչ տուին ինձ, և տոմսակ մը  
գրեցի Առաջնորդարանի հասցէով, խնդրելով  
որ փաստաբան մը զրկեն ինձի, Սակայն Միս  
նօֆ վար գնելով զայն Ապու Ֆութուհի կուտայ  
որ ան ալ հայու մը կարդացնելով պարունա-  
կութիւնը հասկցած էր, ասոր վրայ կանչել  
տալով զիս լաւ մը յանդիմանեց ու ըսելով թէ  
այդ կերպ միջոցներով աւելի պիտի երկարա-  
ձգուէր չարչարանքներուն շարքը և բան-  
տարկութիւնն:

Ասոր վրայ քանի մը օր ալ անցաւ և այլ-  
և կանչող չկար ո և է քննութիւն յառաջ տա-  
նելու, օր մը վիճակակից Փէլլահ կիներուն մէ-  
կը պիտի արձակուէր, սոյն կնոջ ոտքը պագ-  
նելու աստիճան յառաջ տարի իմադրանքս ու  
պաղատանքս, որպէս զի փոքրիկ տոմսակ մը

ո և է տեղ մը պահէ իր վրայ խուզարկութեան  
առեն երեան չելլելու պայմանաւ և տանի  
յանձնէ Հայոց եկեղեցին:

Բարի կինը ընդունեց աղաչանքս և տու-  
սակը տարաւ, իր մեկնելքն երկու օր վերջ, Առ-  
ուաշնորդարանէն Պարոն Յարութիւն գալով  
փաստաբան Իլիաս Ռաթլի հետ առին հարկ  
եղած բացառութիւնն ու խոստանալով գա-  
տավարութեանս պահուն ստանձնել իրաւունք-  
ներուս պաշտպանութիւնը և մեկնեցան:

Բանտի պաշտօնեաներէն մին գաղտնաբար  
հասկցուցած էր ինձ, որ քանի մը օրէն պիտի  
արձակուէի, և այս մասին ալ պաշտօնատունէն  
հարկ եղածը գրուած էր Միո Նօֆի և այլոց,  
որք սակայն անսալով Ապու Ֆութուֆի պատ-  
ուէրներուն որոշած էին մինչ աղատ արձակու-  
մըս ճշմարտութիւնը ինձմէ պահել, գողցած  
այդ մի քանի օրն ալ դառնութեամբ անցնել  
տալու համար:

Եւ իսկապէս, փաստաբան Իլիաս էֆ. Ռաթ-  
լի գալէն երկու օր վերջ, Յաբաթ առաւոտ  
պահականոցէն եկած ոստիկանի մը գրաւոր հը-  
րահանգին վրայ պահականոց առաշնորդուեցայ,  
ուր ինձ իմացուցին թէ՝ իրը պաշտօնական  
ձեւակերպութիւն՝ պարտիմ երաշխաւոր մը տալ:

Բնականաբար առաջին մտածումս եղաւ ա-  
ռաջարկել Առաջնորդարանը, զոր ամենայն սի-  
րով ընդունուեցաւ Մոււավինին կողմէ, որով  
ոստիկանի մը ընկերակցութեամբ դիմեցինք  
Առաջնորդարան։ Աղատ չունչ մը առնելով թէ  
յետ այսու, ամեն զրկանք և տառապանք պի-  
տի անհետանան։ Բայց իսկոյն յայտնուեցաւ  
թէ Գահիրէի այդ Արշակաւանն ալ ո՛չ նուազ  
կը տարբերէր, մարդկութեան պալատ կոչուած  
իսեղկատակ հիմնարկութենէն։

Առաջին ճակատամարտը տեղի ունեցաւ  
գունապան պէռպէրիին հետ, որ կը դժկամա-  
կէր մեզ ներս ընդունելու, բայց վերջապէս  
տեղի տուաւ Յոխորտալու կարգը եկաւ երբե-  
մնի ժուռնալճիի մը, որ Առաջնորդական փո-  
խանորդի և կամ հարցաքննիչ գատաւորի հովեր  
առած արտասանեց յետագայ իմաստալից խօս-  
քերը։

— Դուն հոս այսչափ տարիներ ծանօթ մը  
ունեցած չես, գոնէ նպարավաճառ մը կամ հա-  
յագործ մըն ալ չունի՞ս ևն։

Ժուռնալճի էֆէնտիին խօսքը ընդհատուե-  
ցաւ, Բարապան Յարութիւն աղայի գալովը, որ  
աղաչանացս անսալով դնաց արթնցնել Առաջ-

Նորդ հայրը, որպէս զի գործս վերջացնէ, զի ինձ ընկերացող ոստիկանը սրանեղած էր ընդ երկար սպասումէն, կ'սպառնար զիս վերստին պահականոց փոխադրել, քանի որ Առաջնորդառանը կ'երկմտէր իր ստորագրութիւնը դնել իր մօտ դտնուած թղթին վրայ, և եթէ Առաջնորդարանի պաշտօնեայ իպրահիմ էֆ. բարերար անձի միջամտութիւնը չըլլար, ոստիկանը իսկապէս իր սպառնալիքը գործադրած և վերըստին պահականոց տարած էր: Վերջապէս ճարահատեալ ես ինքս գիմեցի Առաջնորդ հօր սենեակը ուր առջի ունեցաւ յետադայ հարցու պատասխանը:

Հայր Սուրբը.— Ճանըմ, զուն կասկածելի մէկն ես կըսեն կոր, գունորիշ ատեն ալ բանտ դացած ես եղեր, թէ հոս և թէ Պօլիս:

Ես.— Հայր Սուրբ, կը խնդրեմ զրպարտութիւններ են այդ ամենքը . . .

Հայր Սուրբը— (խօսքս ընդմիջելով) անանկ կըսեն կոր, կեցիր տեսնենք, տաներէցդ ո՞վ է:

— Տէր Սահակ հայրն էր, վախճանեալ, . . .

— Եյ ուրեմն հիմակ ո՞վ է:

— Հիմա տակաւին տաներէց մը ընտրած չեմ:

— Եյ, ի՞նչպէս պիտի կընանք հասկնալ որ

գուն Հայ եկեղեցւոյ կը պատկանիս, ի՞նչպէս կըլլայ որ տաներէց մը չես ունեցած մինչեւ ցարդ:

— Ատիկա չէք կընար պատճառ մը նկատել զիս Հայ եկեղեցիէն անվատել, զի ունեցած պաշտօնս Թուրք մեծատանց տուներուն մէջ լինելով բնական է թէ տաներէցս հոն չէր կընար գալ, իսկ ես . . .

— Լաւ ուրեմն ուրկէց գիտնանք որ գուն Հայ մըն ես.

— Զեղ անծանօթ մնացած եմ սակայն Տէր Յարութիւն քահանան պէտք է լաւ ճանչնայ զիս, զի բանտարկուելէս երկու ամիս առաջ՝ ե՛ս, կասկածելի հայս՝ իրեն գիմելով ինքնարերաբար առաջարկած եմ, իմ Պոլսոյ մէջ ունեցած մէկ գետինս եկեղեցւոյ փոխանձել . . . կարող էք կոչել Տէր Յարութիւն քահանան և ստուգել ըսածիս ճշմարտութիւնը զոր չեմ գիտեր թէ ինչո՞ւ ժամանակին ձեզ չէ իմացուցած, զի գուք բացակայ էիք այն պահուն:

Տէր Յարութիւն քահանան ես քնացած ըլլալով (կերեի թէ այդ չէնքին մէջ գըտնուողները ժամանակը միշտ քնանալով կանցնեն), անկարելի եղաւ զտնել վկայելու համար

ինձ, որով Առաջնորդ Հայութ միշտ սկեռած զիս  
Հայ մը չը նկատելու գաղափարին վրայ յայտ-  
նեց թէ չէր կրնար ստորագրել ոստիկանին  
ներկայացուցած թուղթը, և նոյն իսկ, — Սիդ  
գարըշմայրն — ըսպառնալիքով սաստեց բառ-  
րապան Յարութիւն աղան, նաև Խպրահիմ էֆ.  
որ գթալով վիճակիս կը ջանային բարեկասել։  
Վերջապէս հասկցայ որ ազգէս ալ վրկութիւն  
չի կայ ինձ, գուրս ելանք Առաջնորդի սեն-  
եակէն, ոստիկանը սրտնեղած կուղէր զիս վե-  
րըստին պահականոց տանիլ։ Յարութիւն աղա-  
միջամտելով գելադրեց գիմել Զօպանեան  
մուբէն աղաին, որ բաւական տարիներէ ի  
վեր ծանօթացած եմ, գժբախտաբար այն ալ  
մօտակայ գիւղ մը դաշած ըլլալուն ճարա-  
հատեալ գիմեցինք Հայ ապուխտավճառի մը  
որ սիրով ընդունեց, որով միասին առնելով  
գարձանք պահականոց. սակայն այդ բարի  
մարդուն Շեյխ էլ Հարան մեռած և գեռ նոր  
մը նշանակուած ըլլալուն չընդունուեցաւ։

Հաղար պաղատանքներով խնդրեցինք որ  
ոստիկանը վերստին ընկերանայ մեղ, մինչեւ  
Գանթարայ ծանօթ մը ճարելու համար։

Եետ երկար պայշաներէ, վերջապէս գը-  
տանք, սրճարանապետ Պարոն Բէնիկը որուն

պատկանած թաղը Ապտինի պահակատան իրա-  
ւասութեանը տակ ըլլալուն զգայուն անձանց  
ուշագրութիւնը գրաւողը սա կէտն է . . . լըք-  
ուած, յուսահատ, ցաւօք և հեծութեամբ, ա-  
նօթի, ծարու, օրը տարաժամած, վերստին դար-  
ձանք, Գանթարայ գտնուող խանութպանները  
անկերպարան վիճակս տեսնելով, մեղագրանք-  
ներ ուղղեցին Առաջնորդարանի և ի մասնաւորի  
Առաջնորդ հօր հասցէին, որ ստորագրութեան  
մը պատճառաւ, զիս այսքան անցկալի կացու-  
թեան մը մէջ լքած էր։

Ալ մէկ յոյս մը միայն մնացած էր ինձ, գի-  
մել փաստաբան իլիաս էֆէնտիի, որն որ չի  
կրնալով մեկնութիւն մը տալ Առաջնորդ հօր  
անխիղճ վերաբերումին մեղ հետ ընկերանալով  
պահականոց գիմեց, իր ստորագրութեամբը ինձ  
երաշխաւորելով աղատ արձակուեցայ։

Արդ, կը հարցնեմ Առաջնորդ հօր։

4.— Ի՞նչ առիթներով կրնամ ծանօթա-  
ցած ըլլալ Առաջնորդին որի ներկայութեան չեմ  
ելած օր մը ոչ ամուսնաթողութեան խնդիրնե-  
րու առիթով, ոչ անբարոյական ընթացքներու  
մէջ գտնուելով, ոչ Աղքատախնամէ կամ Աղ-  
քատաց Հոգաբարձութենէ նպաստ խնդրելով,  
աղքատաց իրաւունքը խըլելով՝ ոսկիին հարիւ-

րին 8—10—12 դրուշ տոկոսով ցըռւելու առիթ-  
ներով չեմ եկած առաջնորդարան:

2.— Ո՞վ է մեղաւորը և յանցաւորը երբ  
ես ցարդ անծանօթ կը մնամ Աղջ. Առաջնոր-  
դարանին ու հոգեոր հայր կարծեցեալներուն,  
բացառութիւնները յարդելով:

3.— Ի՞նչ պարագաներով Առաջնորդ մը  
կրնայ օգտակար ըլլալ իր հոգեոր խնամոց  
յանձնուած տարադիր զաւակներուն, երբ նա  
թոմպոլիկ բարձերու վրայ մը՛շ մը՛շ քնանալ  
գիտէ:

4.— Առաջնորդի մը համար է՛ն նուիրա-  
կան պարտականութիւնը չէ՝ ամիսը գոնէ ան-  
դամ մը քահանաներ զրկել բանուը, հասկնա-  
լու համար թէ առանց աղջի գիտութեան կա՞յ  
մէկը, որ բանտարկուած է զուրկ ո և է պաշտ-  
պանութենէ:

5.— Ո՞վ է պատասխանատուն այն արժէ-  
քաւոր կորուստներուս, զորս ունեցայ բանտին  
մէջ, դլաւորաբար Պոլիս ունեցած երկու  
հողերուս հիօակբները որոնք որ մը աղ-  
ջիս պիտի կտակուէին, ինչպէս ասկէ առաջ-  
այս մասին արդէն խոսած էի Տէ՛ր Յարութիւն-  
աւագ քահանային, որ սակայն կուրանայ զիս  
ճանչցած ըլլալը:

6.— Առաջնորդ մը կամ տաներէց մը, մի  
միայն հարուստը ճանչնալու կոչուած է, հա-  
րուստը, որ ո՛չ Առաջնորդի պէտք ունի և ո՛չ  
Տաներէցի:

Միշտ բացառութիւնները յարգելով՝ որ  
գժբախտաբար շատ քիչ կը գտնուի՝ Առաջնորդ-  
հայր և քահանայ հայրե՛ր, կը յայտարարեմ  
որ ձեր նմանները Հայտատանի լեռներուն գը-  
լուխ ցամաք հացի տեղ իրենց մորուքին թե-  
լերը կը կրծեն, ձեղմէ շատ աւելի օգտակար  
եղած են այս ազգին:

Քառամուն և վեց օր ձրի զբարտութեան  
մը զո՞ն երթալով բանտարկուած կը մնամ,  
անմեղութիւնս հաստատելէ վերջ ազատ կ'ար-  
ձակուիմ, ու տակաւին բաւական չեն ինծի այն  
չարչարանքները և կորուսի կսկիծները, գուք  
ալ սոխիս վրայ սխառ կը գնէք յայտարարե-  
լով որ զիս չէք ճանչնար և դեռ ասով ալ չը  
բաւականանալով կծու ակնարկութիւններ ալ  
ըրիք ինծի, ի՞նչ, կատա՞կ կարծեցիք որբ ու  
թափաաւական Օրիորդի մը պատոյն հետ խա-  
ղալ որոյ չնորհիւ միայն իր ցամաք հացը ճա-  
րած է մինչեւ այսօր, գուք զիս չէք ճանչնար  
հոգ չէ, բայց ես զձեզ շատ լաւ կը ճանչնամ.  
իմ հետ նաև ամեն անոնք որոնք գժբաղդու-

թիւնը ունեցած են ականջ դնելու ժողովրդա-  
յին շշուկներու։ Օր մը սակայն, պիտի պայթին  
այդ շշուկները դռու որոտումներով։ Սպասենք,  
Տիարք, այսօրուան խաչը վաղուան Յարութիւնն  
ըսել է, արդարութիւնը չի մեռնիր։

Անձերու և անցքերու ահաւասիկ այն ա-  
մեն մանրամասնութիւնները, որոնց ենթակայ  
եղայ, անխղճօրէն ու անպայշտպան իմ ըրած  
լուրջ ու մանրազնին պրպատումէս բացայայտ-  
ուեցաւ, թէ իմ այս գժբաղդութեանս ամբողջ  
պատասխանատուութիւնը կը ծանրանայ Սօֆի  
ըսուած շահամոլ անխիղճ լրաեսուհիի մը շա-  
համութեանը և իմ անձիս հանդէպ ունեցած  
անբացարելի հակառակութեանը երեսէն, ինչ  
որ արդարադաս ոստիկանութիւնը իմ բանաէն  
արձակուելէս յետոյ խղճահարուած յայտնեց  
թէ բոլոր այդ կնոջ էնթրիկներուն յետեանքու-  
վըն է որ զսհուած և խոշտանքուած եմ տաւ-  
րապարասուց աեղը։ Սօֆի ըսուած այն վատ կիւ-  
նը (Հայ Հռոմէական) Սօֆի Փ. . է կը  
ներկայացնեմ Հրամպարակաւ ամբողջ Հայ հա-  
սարակութեան նկատառութեան, զգուշացնելով  
ազնիւ ազգայիններ ո և է շրում և յարաբե-  
րութիւն ունենալէ ատոր հետ, ինչ որ ինձ պա-  
տահեցաւ շատ կարելի է վաղը ուրիշներու ալ-

պատահի խելագար վայրկեանի մը մէկ հաւա-  
նական տրամադրութենէն։

## ՎԵՐՋԱԲԱՆ

Աղատ արձակուելէ վերջ, փաստաբան ի-  
լիաս էֆէնտի Ռաթլ հարկ եղած հետապնդում-  
ներ ընելով կառավարութեան մօտ՝ ձեռք բե-  
րաւ գրաւուած գոյքերէս մէկ մասը, մնացած  
կարգ մը արժէքաւոր իրեղէններուս հետ նաև  
կալուածագրերս կորսուեցան ու կարելի չեղաւ  
երեան բերել։

Ասկէ զատ հարկ եղած քննութիւններով  
հասկցուեցաւ որ զիս հարցաքննութեան են-  
թարկող հարցաքննիչ գատաւորն ու Ալի պէյ  
Ապու Ֆութուհը ազդական եղած են իրարու-  
ի Ապտինի պահականոցի Մուավինը եղբայրը  
եղած է Ապուֆութուհի տան կառապանին, որի  
մեղսակցութիւնը ևս հաստատուեցաւ ծրաբնե-  
րու գողութեան մէջ։

Նաև հասկցուեցաւ որ Ալի պէյ Ապու Ֆու-  
թուհի տունէն ելլելէս քանի մը ամիս վերջ  
Յոյն սպասուհի մը կը բերեն, ուրիշ Աբաբ ըստ-

պասուհի մը իր ըրած մէկ գողաւթիւնը ծած  
կելու համար օր մը Պէյի գարակներու բանա-  
լիները գաղտնի Յոյն սպասուհիին մահճակալին  
մէջ պահած ատեն, այս վերջինը վրայ կը հան-  
դիպի և հոն կը ծեծկուին, ու Արաբ սպասու-  
հիի ձայնէն Ալի պէյը վար իջնելով լաւ ծեծ  
մը կը քաշէ Յոյնին, որ հետեւալ առաւօտ իր  
իրեղէնները առնելով կը մեկնի դադանի:

Ալի պէյ խորհելով օր Յոյն սպասուհին թե-  
րեա հիւպատոսարանին դիմէ իր վրան բողո-  
քելու, տարածայնութիւն կընէ օր իբր թէ ան  
իր կնոջ թանկագին քարերէն մին դողնալով  
փախած է և սստիկանութեան կը դիմէ:

Գաղտնի սստիկանութիւնը զանազան քըն-  
նութիւններէ վերջ կը հաստատէ օր Յոյն ըս-  
պասուհին Շէյս Ապտալլահ թաղի փողոցներէն  
միոյն մէջ՝ ծէղիրէ կէտիտ կը բնակի, այս թա-  
զերու մէջ քննութիւն կատարած ատեն կը  
հանդիպին մեր փողոց և կը դանեն Ա. Փ. ա-  
նոյն Հայ կաթոլիկ կինը ու անոր առաջնորդու-  
թեամբ կուգան իմ սենեակս ու կը ձերբակա-  
լեն զիս Ա. Փ. անուն կինը օր երկար ատենէ  
ի վեր ատելութիւն մը մնուցած էր իմ դէմս  
նախապէս սոյն խուղարկուներուն կը հասկցնէ,  
որ Ալի պէյի տունը աշխատող Յոյն աղջիկը

հոս կը բնակի և սենեակս ցոյց կուտայ, և այս  
վատ արարածը պատճառ կըլլայ որ այսքան  
չարչարանքներու ենթարկուիմ, մինչեւ որ կա-  
ռավարական քննութիւնները երեան բերին ար-  
դարութիւնը և աղատ արձակուեցայ:

Փաստաբան Իլիսա Բաթէ զիս արձակել  
տուած օրը հարցաքննիչ դատավորին իրաւամբ  
գիտել տուաւ, որ եթէ Ալի պէյի դողութիւն  
մը տեղի ունեցած ըլլար՝ ատոր միւս ծառանե-  
րըն ալ պէտք է որ բանտարկուած ըլլան  
«Բանտարկուած» են ծառաները, և ո՞ւր են  
հիմա, « հարցուց ան, բայց հարցաքննիչը ըստ,  
որ այդ ծառաները վանտուած են ատենին,  
մինչ ի վերջոյ հաստատուեցաւ օր ո՞չ բանտար-  
կուած են և ո՞չ վանտուած, այլ այն ատեն  
կատարելապէս հասկցուեցաւ Ալի ֆութուհի ինձ-  
մէ վրէժ լուծելը, իր ծառան ծրաբներս դող-  
ցած ըլլալուն համար:

Այս առթիւ աւելորդ չեմ համարեր հրա-  
պարակաւ խորին շնորհակալութիւնս յայտնել  
Արք. Տէր Աւետիս Աւագ քահանայ Շաղօեան  
հօր, որ միշտ միտիթարած է զիս հոգեոր հօր մը  
վայել յարգորներով ու սրտապնդած է զիս չի  
յուսահատիլ և համբերութեամբ տանել այն ա-  
մեն կսկիծները որոնց ենթակայ եղայ յանիրաւի

Ենորհակալութեան մեծ բաժին մ'ունիմ  
նաև ծանօթ փաստաբանք Տիարք Մկրտիչ Սոսո-  
եան և Ամբատ Փափաղեան էֆէնտիներու որք  
քանի մ'անդամ ունկնդրութիւն շնորհելով ինձ  
բարեմիտ խորհուրդներով ու պէտք եղած տե-  
ղեր յանձնարարութիւններ ընելով դիւրացու-  
ցին գրաւուած դոյքերս ձեռք բերելու խնդիրը:  
Նաեւ շնորհակալութիւնս կը յայտնեմ Առաջ-  
նորդաբանի Բարապան Յարութիւն աղայի, որ  
մինչև վերջին ժամը չի խնայեց իր աշխատու-  
թիւնը, իբր հարազատ եղբայր:



5107

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0001223

